

ШИРДИЧ

SHIRDIČ

БГР, 8 Април, 2005, № 5 (275) VOL. XXIV №5

السنة الرابعة والعشرون العدد الخامس

مارزيج


مجلة رياضية شهرية
تصدرها جمعية الهومنمن بيروت

marzig

SPORTS MAGAZINE



зирди'ч № 275



**Հ.Մ.Ը.Մ.ի թանգարանը ծանօթացնող այս
սինակը բաւական հետաքրքրութիւն ատել ծած
է իր շուրջ, մղելով որ շատերը մտածեն իրենց
մօս գտննուող միութենական թանկարժեք իրե-
րը թանգարանին պատասխանատուն երուն
փոխանցել:**

Եղբ. Խորէն Քիրապեանի օրինակէն ետք (Առփիա), անցնող շաբաթներուն թանգարանը Հ.Մ.Լ.Մ.ական կարենոր նշանըներ ստացաւ եղբ. Կարպիս Գույումձեանէն (Արէնք) եւ եղբ. սուրբ. Սուրէն Պալրամեանէն (Գահիրէ):

Եղբ. Գույշմանի քանզարանին փոխանցեց Աթէնք լոյս տեսած «Մարմնամարզ» թերթին (ՀՀփոթել Պոլսյ «Մարմնամարզ»ին հետ) Ա. տարրուան առաջին թիվը, Մարտ 1946: Թերթին արտօնատէրն է Դանիկ Դանիկեան, խմբագիրը՝ Համօ Մեհրապեան (հետազային Շաւարչ Ա. Քիյն Մեհրապեան): Թերթը ունի 16 էջերէ (20.5 x 27 սմ.) բաղկացած ճոխը բովանդակութիւն եւ գեղատիպ կողք:

Եղբ. Գույլումձեան փոխանցեց սաեւ «Մարմնամարդ» թերթին 14 Յուլիս 1946 թուակիր բացառիկ իշլը, օրաթերթային ծաւալով երկու էջ (39.5 x 58 սմ.), նույրուած՝ շրջանի և աւասարդեան խաղ երուն:

Իր կարգին, եղքը տոքքը Սուրէն Պայրամեան թանգարանին յանձնեց Գահիրէի Հ.Մ.Լ.Մ.-«Արարատ»ի երեսնի մարզիկներէն Համբար Եալընդկեանի Հ.Մ.Լ.Մ.ականի իրերը- միութենական ինքնուրեան տոնս (1939-1940 տարեշրջանի), պատքեթպղի եզիստական ֆետերասիռնի անդամատետր (1939-1941 տարեշրջաններու), Հ.Մ.Լ.Մ.-«Արարատ»ի անդամատետր (անրուակիր), հեծելարշատի Բ. մրցանակի շքանշան (1936) եւ պատմական երկու լուսանկար՝ ընդհանուր տողանցքի եւ հեծելարշատի մրցումէ մը:

ԼՈՅԱ ՏԵՍԱԿ «Հ.Մ.Է.Մ.Ի ԳԱՍՏԻՎՐԱԿՐԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՅՑ»Ը

Միութենական իրա-
գործումներու շարքին
նոր մը աւելյաւ այս
ամառ, երբ Հ.Մ.Լ.Մ.ի
կեղրոնական Վարչու-
թեան նախաձեռնու-
թեամբ լրյա տեսաւ «Հ.-
Մ.Լ.Մ.ի դաստիարակ-
չական ուղեցոյց»ը, յա-
տուկ՝ միութեան մար-
զիկ՝ մարզիկուհինե-
րուն:

Հ.Մ.Լ.Մ.ի պատմութեան մէջ աննախլնթաց այս «ուղեցոյց»ը 40 էջի մէջ մարզական, միութենական եւ ազգային ընդհանուր գիտելիքներ կը փոխանցէ Հ.Մ.Լ.Մ.ի մարզական շարքերուն մէջ հասակ նետող պարման-պարմանուհիներուն

«Ուղեցոյց»ը՝ կ'ընդգրկէ եօթը բաժիններ, մէկը՝ «Հ.Ա.Ս.Ա.Ի.պատմութիւն»ը՝ ինը ենթաբաժանումներով։ Բովանդակութեան մէջ կը կարդանք.-

- Անուն, նպատակ, միջոցներ
 - Ներածական
 - Ինչո՞ւ Հ.Մ.Լ.Մ.ական ըլլալ
 - Հ.Մ.Լ.Մ.ի պատմութիւն
 - Հ.Մ.Լ.Մ.ի ծնունդը
 - Հ.Մ.Լ.Մ.ը հայրենիքէն ներս
 - Հ.Մ.Լ.Մ.ը Սփիւռքի մէջ
 - Հ.Մ.Լ.Մ.ը կը վերածուի համագաղութային կազմակերպութեան
 - Միջ-դիւաններու խորհրդաժողովներ
 - Համա-Հ.Մ.Լ.Մ.ական մարզախորհրդ
 - Համա-Հ.Մ.Լ.Մ.ական բանակումներ
 - Համա-Հ.Մ.Լ.Մ.ական սկաուտական խմբակետական համագումարներ
 - Հ.Մ.Լ.Մ.ը կը վերադառնայ երկիր
 - Վարչագիտական ծանօթութիւններ եւ կազմակերպական կա-

ուրց

 - Հ.Մ.Լ.Մ.ական մարզիկին տասնաբանեան
 - Հայոց պատմութիւն
 - Սկաուտական գիրքերու շարքէն ետք, մարզական շարքերու յատուկ այս «ուղեցոյց»ը կու գայ կարեւոր բաց մը գոցերու միութեան դաստիարակչական աշխատանքներուն մէջ, միաժամանակ հաստատեալով, որ մարզական շարժումը Հ.Մ.Լ.Մ.ին համար նպատակ է, ի՞դո՞ց է նորահաս սերունդներու նկարագիրը կերտելու, հոգին գնուացնելու եւ մարմինը գորացնելու համար:



ՄԱՐԶԻԿ

MARZIK SPORTS MAGAZIN EDITED MONTHLY BY HOMENETMEN
مارازيك مجله رياضية شهريه تصدرها جمعية الهمنتم الرياضي



Հ.Մ.Հ.Ս.ԱԿԱՆ ԿԵԱՆՔ

■ Խմբագրական	2
■ Անդրադարձ	3
■ Փաստաթուղթ	7
■ Յուշեր	13
■ Դեմքերու Հետ	17
■ Ակնարկ	19
■ Պատմութեան Համար	25
■ Մասնաճիւղէ Մասնաճիւղ	34



ԲԱԺԻՆՆԵՐ

■ Սկառուտական	30
■ Մարզական Գիտութիւն	32
■ Մանկապատանեկան	38
■ Տարբեր Հայեացքով	40



Մարզական ամսաթերթ
Հրատարակութիւն Հ.Մ.Հ.Ս.Ա.
ԿԵՐՈՒԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ
Իդ. ՏԱՐԻ, 2005, ԹԻՒ 5 (275)

ԽՄԲԱԳԻՐ
Վիզագիւն
ԱՆԴՐԱՎՈՐ
ՍԵՂՋԱԿԱՆ
«ՄԱՐԶԻԿ»Ի ՅԱՆՉԱԽՈՒՄԲ
ԱՔՈ ՄԱՍԻԿԵԱՆ
Իշխան Եղիայեան
Գօդ Մկրտիչեան

ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՒՆԻՒ
Խորէն Քիրակեան, Տոք. Միսաք
Արզումանեան, Պետրու Շեմմեսեան,
Ներսէի Լիպարեան, Ա. Ա.,
Սալբի Լատոյեան և
Շրջաններու թղթակիցներ:

Էջաղուում - Զարեհ Զէօրէքճեան
Գրաշարութիւն - Թամար Արովեան
Colour Separation - Photogravure Paklayan
Կողքի Զեւաւորում Տպագրութիւն

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՅՑ
Պուրճ Համուտ, Ճինիշեանի Թաղ
Թիւ 65 Շէնք, Գ. Յարկ
Հեռ: 01/248043, Fax: 01/260117
E-mail: marzig@homenetmencentral.com
P.O. Box: 80486 B. Hammoud, Lebanon

ՅՐԻՈՒՄ

Լիբանանի մէջ թէրթին
հայուղածափ սակն է 3000 լ.ո.:
Տարեկան բաժանորդագրութեան
սակ ճշորուած է 35000 լ.ո.:
Լիբանանի դուրս թէրթին
բաժանորդագրութիւնը
կը կատարեն Հ.Մ.Հ.Ս.Ա Սեկուսի
եւ Շրջանային Վարչութիւնները:
Թէրթը ուղղակի Լիբանանին
կը ստացուի անձնական
բաժանորդագրութեամբ
(Տարեկան սակ՝ Միջին Արեւելեան
եւ Եւրոպական երկիրներ \$50,
Ասերիկա եւ Աստրալիա՝ \$55):



«ԱՆՁԱՆՈԹ ԶԻՆՈՒՐՆԵՐ»Ը

(ՀԱՄԱՅՆԱՎԱՐ ԲՈՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒԻ
ՃՈՀ ԳԱՑԱԾ Հ.Ս.Ը.Մ.ԱԿԱՆՆԵՐՈՒԻ ՑԻՇԱՏԱԿԻՆ)

Եթէ ժողովուրդներու պատմութիւնը կը գրուի տեղ մը, անձերու պատմութիւնը յաճախ կը մոռցուի: Քանինե՛ր կան, անծանօթ ու անշուրք, որոնք կեանք մը ամբողջ ապրած են իրենց ժողովուրդին համար, տառապած ու նահատակուած են անոր արժեքներուն սիրոյն, առանց սակայն յիշատակութեան արժանանալու:

Լեզէն կը կազմեն նմանները: Հ.Ս.Ը.Մ.ի պատմութիւնը լեցուն է անոնց գործերով, բայց ոչ՝ անուններով: Անոնք անծանօթ մնացած են իրենց փառքին մէջ, առանց որեւէ ակնկալութեան, Հ.Ս.Ը.Մ.ին ու հայութեան համար նահատակուած ըլլալու պատիւր բաւ նկատելով իրենց: Յուշարձան շինուած չէ անոնց համար, սուրբերու կարգը չեն դասուած անոնք, մուս չէ վառած ու խունկ չէ ծխուած անոնց շիրիմներուն վրայ: Շատերը անոնցնէ գերեկման իսկ չունին...

Մէշտեղ է օրինակը համայնալար բռնութիւններու զոհ գացած Հ.Ս.Ը.Մ.ականներուն, որոնք Զեկայի զնապաններուն եւ Սիամերիոյ սառնամանիքներուն մէջ փոտեցան երկա՛ր տարիներ, առանց խախտելու հաւատաւոր միութենականի իրենց հաւատքը, լաւատեսութիւնը, ծառայելու եւ մեռնելո՛ւ պատրաստակամութիւնը:

Ճիշդ է, մեռնիլ կայ որ ապրելու կը նմանի, ինչպէս որ ապրիլ կայ որ մեռնելու կը նմանի: Հ.Ս.Ը.Մ.ականներու անձնազոհ այդ սերունդին վիճակուած էր սարսափելի պայմաններու մէջ հիմքի ու մեռնիլ, սակայն փրկե՛լ միութեան եւ ժողովուրդին պատիւր, որուն պահակներն ենք բոլորս, ողջերը՝ իրենց ողջութեան, մեռնելու իրենց մահուան մէջ:

Տարբեր էին այդ սերունդի ներկայացուցիչները: Անոնց համար իրական փառքը միութենականի անունը պահելուն մէջը չէր, այլ՝ պատիւր պահելուն մէջ: Անոնք կը հաւատային Հրաշքին, որովհետեւ անոնց մեկնակէտը բացար-

ձակն էր: Կը հաւատային Հ.Ս.Ը.Մ.ի խօսքին ու գործին, անոր համար ալ անոնց ոգին աննահանջ էր:

Ոգեկոչելով յիշատակը այդ սերունդին, անպայման պէտք է ողջունել անոնց խօսքերէն ու գործերէն վեր բան մը՝ Պգի՞ն, յատուկ՝ Հ.Ս.Ը.Մ.ական մարդու, որ գիտէ անձնասիրութեան հակադրել անձնութիւննը, հոգեկան ըստըրկութեան՝ հոգեկան արիութիւնը, կոյր ատելութեան՝ սէրը, հատուածականութիւնը:

Ու պէտք է ողջունել մանաւա՛նդ այն խոր համոզումը, թէ ով որ ընդունակ չէ զոհաբերութեան՝ մեռնալ տարը է հանրութեան եւ հանրային գործի մէջ: Մարդիկ կը դառնան սիր եւ հաշիւ, երբ ոգի՞ն կը բացակայի իրենց մէջ:

Յամանի ըստուած է, թէ գրուած օրէնքներէն վեր կան չգրուած օրէնքներ: Սոաշխններուն հնազանդիլը եթէ քաղաքացիական պարտականութիւն է, ապա՝ հերոսութիւն է վերջիններուն հետեւիլը: Ոչ մէկ օրինագիրք մեզ կը ստիպէ խեղդուող մարդ մը ապատել մեր կեա՞նքը վտանգելու գնով: Բայց կայ չգրուած, որեւէ օրինագիրքի մէջ չնշուած օրէնք մը, որ այդ պարտքը կը դնէ մեր խոճին վրայ, որ հաւատաւոր միութենական մը մէկ օրէն միւսը կը դարձնէ իր միութեան եւ ժողովուրդին մատաղը:

Մատաղներ էին Ստալինեան բռնութիւններուն զոհ գացած Արեւելեան Եւրոպայի բազմահարիւր Հ.Ս.Ը.Մ.ականները, որոնք անցնող 60 տարիներուն եղան ու մնացին «անծանօթ զինուորներ»ը իրենց միութեան: Մարդիկ, որոնց համար իրենց անձը նպատակ չեղաւ: Ո՛չ իսկ միութիւնը նպատակ դարձաւ: Անոնք ապրեցան ու գործեցին այնպէս մը, որ հայ մարդուն ոգին չստրկանայ, չայլասերի, այլ՝ մաս-մաս բաշխուի բոլորին ու բոլորին մէջ աճի եւ ուռանայ:

Յարգա՞նք այդ սերունդին:
Պատի՞ւ զայն ծնող ժողովուրդին:

«ՎԵՏՏԱԼԻ» ՎԵՐՅԻՇՈՒՄԸ

(ՀԱՄԱՅՆԱՎԱՐ ԽՈՐՇԱԿԻՆ ԶՈՀ ԳԱՅԱԾ
ՊՈՒԼԿԱՐԱՀԱՅ Հ.Մ.Լ.Մ.ԱԿԱՆՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ)

Խորէն Քիրապեան
ՍՈՖԻԱ

Ոչ միայն պուլկարահայութեան, այլև՝ համայն հայութեան պատմութեան ամէնէն մռայլ էջերէն մէկուն վրայ լրյա սփորդ յօդուած մըն է «Վշտալի 60ամեակի մը առիթով» գրութիւնը, զոր «Մարզիկ»ի ընթերցողներուն ուշադրութեան կը յանձնենք կարեւորութեամբ (տեսնել էջ 5): Յօդւածը թէեւ 28 Նոյեմբեր 2004ին լրյա տեսած է Սոֆիայի «Երեւան» թերթին մէջ, սակայն իր բովանդակած ուշագրաւ տեղեկութիւններով երբեք ժամանակավրէպ չի կրնար ըլլալ, ընդհակառակն մօտիկ անցեալի «Վշտալի» դէպքերու վերջիումը կատարելով, ան ցոյց կու տայ, թէ ինչքա՞ն դժուար օրեր տեսած է պուլկարահայութիւնը եւ, այսօր, ինչքա՞ն ճիգ կը թափէ իր անցեալի արժէքները վառ պահելու համար:

Յօդւածը կ՝ անդրադառնայ համայնավար խորչակին զոհ գացած թանկագին հայերուն, որոնք ոչ միայն Դաշնակցականներ կամ Հ.Մ.Լ.Մ.ականներ էին, այլև՝ արժանավայել եւ հանրածանօթ մտաւորականներ ու ազգային գործիչներ:

Յօդւածին նիւթը բաղդատական վիճակի մէջ դնելու նպատակով կարելի է յիշեցնել Նիւրենպերկի միջազգային գինուրական ատեանը, որ Բ. Աշխարհամարտի 36 միիոնէ աւելի զոհերուն համար Գերմանիան դատապարտեց 9 յանցապարտներով: Մինչդեռ մեր համայնավարները իշխանութիւն եւ առաւելութիւններ ունենալու անյագուրդ ցանկութեամբ, արիւնարեռու Գաբրիէլովի վստահութիւնը շահելու միակ նպատակով, հակառակ ձերբակալուած զոհերու թիւին, Պուլկարիոյ գրեթէ բոլոր մեծ քաղաքներէն յաւելեալ ցանկեր կը ներկայացնեն: Մեր տրամադրութեան տակ ունինք ստոյդ տեղեկութիւններ Ռուսէ եւ Պուրկաս քաղաքներուն մէջ տեղի ունեցած դէպքերուն մասին, նկարագրուած՝ յայտնի լրագրող Յակոբ Օրմանճեանի «Բեկեալ ճակատագրեր» յօդուածին մէջ («Վահան», 3 Մայիս 1998): Այսպէս, Ռուսէի հայերը 1946ին ժողով մը կը կատարեն հանդիսաւորապէս տօնելու համար Խորհրդային Հայաստանի տարեղարձը: Հանդիսութեան կը հրաւիրեն նաեւ քաղաքին հրամանատարը, ազգութեամբ հայ, Հայաստանէն: Պուրկար համայնավար կուսակցութեան հրահանգով հայ համայնավար ժողովին ընթացքին խորհրդային սպային կը ներկայացնեն նոր ցանկ մը ուուսեցի հայերու, որոնք հաղորդ չեն համայնավարութեան գաղափարին եւ որոնք՝ կ'առաջարկուի ուղարկել Սիակերիա,



Համայնավար զոհերու յիշատակին կառուցուած յիշատակարան-կոթողը Սոֆիայի մէջ:

Փոխհաստուցման ճամբարներ: Սպան կը կարդայ ցուցակը եւ կը դնէ գրապանը, դաւադիրներուն ըսելով՝ «ներեցէ՛ք, բայց ես սիսալեր եմ հոս գալովս, իմ տեղս ձեր մէջը չէ»: Եւ կը հեռաւ հանդիսութիւնէն:

Ահա ի՞նչ կը հրատարակէ յարգելի Գ. Մարաֆեանը «Հայրենիք» շաբաթաթերթին մէջ, 1994ին: «1945 տարուոյ սկիզբը, Պուրկասի «Երեւան» կազմակերպութեան մասնաճիւղի ղեկավարութիւնը կը պատրաստէ ցանկ մը, շուրջ 170 հայերու «Փաշխատներ», «դաշնակ-մաուզերիստներ»: Այդ ցանկը մասնաւոր պատուիրակութեամբ մը կը ներկայացնեն Պուրկասի Միջ-դաշնակցային Հակակիոնի Կոմիտէի նա-

ԱՆԴՐԱԴԱՐՁ

«Գու՞րս... սվոլաչի, քանիի
դեռ չեմ ձերբակալած անց»:
Այսօր եւս իրաւամբ կրնանք
ըստ գովք ու պատի խորհրդ-
դային բանակի այս սպազին»:

Հասկնալի է, որ այս թան-
կագին զոհերէն զատ, առանց
դատավարութեան եւ դա-
տավճիռի, առուժած են բազ-
մաթիւ այլ ազգակիցներ, սե-
փականատէրէր ներկայանա-
լի խանութիներու, բնակարան-
ներու եւ կիներու:

Անցնող տարուան Նոյեմբեր 28ին, Սովհայի Հայ Դատի Գրասենեակին նախաճեռնութեամբ, հոգէհանգստեան պաշտօն կատարուեցաւ տեղւոյն Ա. Աստուածածին եկե-

Jewelry Burs from FOX! All shapes, all sizes!
Here are just a few!



2245 E. Colorado Blvd. 104-240
Pasadena, CA 91107 USA
arak@foxburs.com

 FOX
GERMANY

The Diamonds' Choice

Contact: ARA KHATCHIKIAN
Tel: 626-791-4327
Fax: 626-791-0866

ՎԵՏԱԼԻ 60ԱՄԵՐԿԻ ՄՇ ԱՌԻԹՈՎ

Հայ Նորագոյն Պատուիրեան Ակումբ
Հայ Դատի Գրասենեակ
ՍՈՖԻԱ


Մովիայի Ազգային Մշակոյթի Պալատին պարտէցին մէջ կառուցուած է յիշատակարան-կոթող մը, բաղկացած՝ ուղղափառ համեստ մատուռէ մը եւ սեւ որձաքարէ պատերէ, որոնց վրայ փորագրուած են համայնափար բունատիրութեան 7526 գոհերուն անունները: Այդ գոհերուն թիւը մօտ 32 հազար ըլլալով հանդերձ, տեղի չգոյութեան պատճառով, ներկայացուած է միայն այդքանը:

Ցանկին մէջ կը գտնուին նաեւ անունները 49 հայերու, որոնք 9 Մեպտեմբեր 1944ի Պուլկարիոյ համայնափարական յեղաշրջումէն ետք, քանի մը ամսուան ընթացքին ձերբակալ-ւած եւ առանց դատավարութեան ու դատավճիռի աքսոր-ւած են Միակերիոյ մահաբեր տարածքները: Անոնք յանցաւոր նկատուած են պարզապէս որովհետեւ ազգասէր եղած են, պահելով յիշատակը Հայաստանի Ա. Հանրապետութեան՝ 28 Մայիս 1918ին եւ պանծացնելով Եռագոյնը՝ կարմիր, կապոյտ, նարնջագոյն դրօշը: Անոնք հանրային աչքառու գործիչներ էին, մտաւորականներ եւ անդամներ կամ համակիրներ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Հ.Մ.Լ.Մ.ի: Մշակութային եւ մարզական գործօն անձնաւորութիւններ, որոնք իրենց արժանի տեղը ունին ոչ միայն Պուլկարիոյ, այլեւ՝ սիհւոքահայ տարեգրութեան էջերուն մէջ:

Ստորեւ՝ Հայազգի գոհերուն անունները:-

●13 ՀՈԴԻ ՓԼՈՎՃԻՔԸՆ.- Ներսէս Աստուածատուրեան, Կարօ Ղազարոսեան (կ. Մեհեան, տնօրէն Փլովտիվի հայկական վարժարանին), Նշան Դաւիթեան, Մարտիկ Տողրամածեան, Տիգրան Դաւիթեան, Հայկազ Ոսկինարեան, Պօղոս Փափազեան, Կարօ Գարապոլեան, Թագւոր Դաւիթեան, Յարութիւն Այվազեան, Մարգիս Գէօլէեան, Ստեփան Մինասեան եւ Ծովասար Պետիկեան:

●10 ՀՈԴԻ ՍՈԲԻՒԱՑԸՆ.- Միւնիքի արծիւը՝ Գարեգին Նժդէհ, տոքթ. Հայկ Ասատրեան (փիլիսոփայ), Օննիկ Միխիթարեան («Ազատ Խոսք» օրաթերթի խմբագիր), Արամ Յակոբեան, Պետրոս Պալլբանեան, Լեւոն Գազանճեան (արժանաւոր մարզական գործիչ, գլխաւոր խմբապետ Հ.Մ.Լ.Մ.ի), Յովհաննէս Տէվէճեան (վաստակաւոր ուսուցիչ, հրապարակախոս), Օննիկ Ակոնեան, Ապրօ Գրիգորեան եւ Սեղօ Զալալեան:



Գարեգին Նժդէհի տան մուտքին զետեղուած յուշաքար:

●4 ՀՈԴԻ ՌՈՒՍԷԿՆ.- Օննիկ Բանիկեան (Զարմունի), Յարութիւն Մուլրատեան, Սուրէն Մուլրատեան եւ Պօղոս Պողոսեան:

●7 ՀՈԴԻ ՎԱՐՆԱՑԷԿՆ.- Արամ Մինասեան, Սերոբ Ալթունեան, Զարեհ Ալթունեան, Ներսէս Կարապետեան, Արամ Թահմիզեան, Արմենակ Մուլրատեան եւ Յակոբ Միսիթարեան:

●5 ՀՈԴԻ ՊՈՒՐԿԱՍԷԿՆ.- Գրիգոր Փոսթաճեան, Մկրտիչ Կիւլէզեան, Ժիրայր Յովհաննիսեան եւ Մասթէս Պարունեան:

●6 ՀՈԴԻ ՍԼԻՎէԿՆ.- Օննիկ Պետրոսեան, Թագւոր Պահարիկեան, Մարգիս Մարկոսեան, Պարոյր Լոքմայեան, Կարապետ Գայսերլիկեան եւ Լութիկ Մինասեան:

●4 ՀՈԴԻ ՍԱՄԱՐԱ ԶԱԿՈՐԱՑԷԿՆ.- Գրիգոր Էսմէրեան, Կարպիս Տոլմայեան, Գէորգ Էսմէրեան եւ Թաղէս Թաղէսունեան:


Յետ մահու լրյա տեսած են երկու գիրքեր, ներկայացնելով աքսորականներուն յուշերը, ապրումները, ձերբակալութիւններուն գրուագները, առանց վաւերական դատավարութիւններու եւ ապացուցուած յանցապարտութեան: Այդ գիրքերն են:-

Ա. «Բանտարկեալի մը յուշեր», հրատարակուած Պուէնոս Ալբէս, 1970ին: Հեղինակ՝ Յովհաննէս Տէվէճեան (երկարամեայ եւ վաստակաւոր ուսուցիչ):

Բ. «Աքսորականի մը յիշատակներէն», գրուած՝ հանրային գործիչ-մտաւորական Կարօ Ղազարոսեանի (կ. Մեհեան) կողմէ, տնօրէն Փլովտիվի հայկական վարժարանի, հրատարակութիւն՝ Պէյրութ, 1969ին: Ան ձերբակալուած է 11 Նոյեմբեր 1944ին, խորհրդային բանակային սպայէ մը - չեկիստ:

Վերջինը երկար անուանացանկի մը մէջէն գտնելով Կ. Ղազարոսեանի անունը, խաչով նշանակելէ ետք անոր դիմաց, զայն կը ձերբակալէ առանց որեւէ բացատրութեան։ Այդ երկար անուանացանկը միայն հայկական անուններ կը պարունակէր եւ յայտնի չէր, թէ որո՞նք տուած էին զայն խորհրդագին չեկիստ-սպային։

Պուլկարահայութեան ծանօթ, յայտնի հրապարակագիր, թարգմանիչ եւ այս հարցերուն լաւատեղեակ պրն. Յակոբ Օրմանճեան, «Բեկեալ ճակատագրեր» իր յօդուածին մէջ («Վահան», 3 Մայիս 1998 թ.) այսպէս կը գրէ. «Պատասխանը կրնամ տալ, հակառակ որ ինձի անհանոյ է եւ ցաւով կը կատարեմ։ Անոնք իշխանութեան պաշտօնով կամ մենաշնորհով կաշառուած Պուլկարիոյ հայ համայնավարներն են, որոնք մէկ հարիւրորդ մասը կը ներկայացնէին հայկական բնակչութեան։ Զարաշուք ձեռնարկումով ափ մը նախնական, անդաստիարակ ապիկարներ, ուրիշներու վրայ իշխելու անյագուրդ համայնավար պնակալէզներ, քաշալերւած Պ.Հ.Կ.ի (Պուլկարիոյ Համայնավար Կուսակցութեան) և Հ.Ճ.ի (Հայրենական Ճակատի) կառավարութեան մէջ



Կարօ Ղազարոսեան (Կ. Մեհիեան):

իրենց ազգակիցներէն, բարոյական եւ ֆիզիքական դահիններու վերածւած կը գործէին անխղճօրէն։

«Նկատեցէք միայն 30 տարի ետք այդ պատմական արիւնալի հայկական ցեղասպանութենէն։ Ներշնչողը, կազմակերպողը եւ կատարողը այս փոխ հատուցումին, նոյնինքն Ն.Գ.Ն.ի (Ներքին Գործոց Նախարարութեան) զօրավար Գարբրեկ Գարբիելովն էր, խորհրդային հակալրտեսութեան պատուիրակը մեր մօս, որ բախտի հեգնանքի բերմամբ նշանակուած էր եւ 35 տարի «ղեկա-

վարեց» պուլկարահայութեան «Երեւան» մշակութային կազմակերպութիւնը։ Որքան խղնալի, նոյնքան եւ ողբալի»

Արդ, նուիրական պարտք մը կը մնայ ո՛չ միայն Պուլկարիոյ հայ համայնքին, այլեւ՝ գիտակից բովանդակ հայութեան վրայ, խոնարհելու տառապանքին դիմաց այս զոհերուն, որոնք գրկուեցան իրենց կեանքէն, որովհետեւ մասնակից չեղան համայնավարութեան գաղափարին։ Վառ պահենք յիշատակը անոնց, թոյլ չտալով երբեք անցեալի կրկնութիւնը։

FREDDY KARAGEUZIAN

"ONNIG OF CAIRO"

Egyptian Museum

Tahrir Square - Cairo





Tel: 7730065 Fax: 5081613 E-mail: freddy@gega.net



Նկար 1



Նկար 2

Զախիճ՝ Հ.Մ.Լ.Մ.ի Պոլկարիոյ առաջին ընդհանուր բանակումի մասնակիցներ, 1931ին:
Աշխատ Խորով Ալանի բանակումի մասնակիցներ, 1937ին: Ա. շարք, ձախէն չորրորդը՝
խմբապետ Նշան Դաւիթեան, աջին Խորէն Քիրազեան:

ՆԻԹԵՐ Հ.Մ.Լ.Մ.Ի ՊՈՒԼԿԱՐԻՈՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Խորէն Քիրազեան ՍՈՅԻԱ

Մերթին մասին («Հ.Մ.Լ.Մ.ի բանգարանէն», «Մարզիկ» թիւ 271, Բ. կողը): Կարօ Ղազարոսեանի (Կ. Մ'եհեան) խմբագրած «Հ.Մ.Լ.Մ.» թերթէն ես ալ ունիմ թիւ մը (Ա. տարի, 1926, թիւ 9-10), որ բախտի բերմամբ չէ յայտնաբերուած համայնավարներու խուզարկութիւններուն ժամանակ: Հիմա, համոզուած ըլլալով որ անոր տեղը Հ.Մ.Լ.Մ.ի թանգարանն է, կ'ուղարկեմ ձեզի եւ առ այդ պարտք կը զգամբ բացատրելու, թէ՝

1. Վերոյիշեալ թերթը (տեսնել էջ 8) հրատարակ-

ւած է Ֆիլիպէ, այժմու Փլովտիվ հայաշատ քաղաքը, Պուլկարիա:

2. Թերթին աշխատակիցները եղած են Կարօ Ղազարոսեան (խմբագիր), Ներսէս Աստուածատուրեան, Լեւոն Գազանձեան եւ ուրիշներ՝ միութեան արժանավայել անդրանիկ սերունդը, ծանօթ բոլոր Հ.Մ.Լ.Մ.ականներու: Ներսէս Աստուածատուրեանի մասին տեսնել «Հայրէնիք» թերթին նիւթը (էջ 10 - «Մ.»):

3. Թերթին վեթերան աշխատակիցներու շարքին է Օննիկ Ա. Բանիկեանը (Զարմունի), որ կնքահայրս է: Ծնած է Մալկարա, 1905ին: Եղած է սկառուտ խմբապետ՝ Հ.Մ.Լ.Մ.ի Մալկարայի 28րդ մասնաճիւղին: Յօդուածին հետ կը դրկեմ տեղւոյս «Երեւան» շաբաթաթերթէն (12.05.1994) էջ մը իր լուսանըրկարով (1924ի) եւ կենսագրական նօթերով:

4. Աշխատակից Նշան Դաւիթեան եղած է մարմնամարզի ուսուցիչս Փլովտիվի Միկիթարեան վարժարանին մէջ: Իր պաշտօնին բերմամբ ան նշանաւոր



Պողոս Գանթարեան
(խմբապետ)
Խաչեր
Վարդագարմեան
(շրջանի պետ)

Հայր Ռափայէլ
Քոսեան
Օննիկ Մալրլեան
(Սոֆիայի խմբապետ)

ՓԱՍՏԱԹՈՒՂԹ



Օննիկ Ա. Բանիկեան
(Զարմունի) 1924ին:

մամուլը թերթի խմբագիր: Հ.Մ.Լ.Մ.Ի թերթին աշխատակիցը ըլլալը մեզի զարմանք պատճառեց:

8. Հրանդ Հրահանի ներկայութիւնը անակնկալ մըն է, որովհետեւ տիրահռչակ այդ համայնավարը օրին յանդգնած է «Փարոս» թերթին մէջ Հ.Մ.Լ.Մ.Ի նշանաբանը անպատճել, որու հետեւանքով ալ փառաւոր տփոց մը կերած է: Հրանդ Հրահան պատճառ եղած է, որ Օննիկ Բանիկեանի Սիպերիոյ 10 տարուան աքսորի պատիժը երկու տարի երկարածուի:

9. Ռուբէն Սեւակի «Մանչերու գերեզմանը» գրքոյկը ատենին Միսիթարեան վարժարանը առաջ է իր բոլոր աշակերտներուն:

Կը զրկեմ նաեւ Բ. մաս մը 16 էջնոց թերթէ մը (29 x 22 սմ. չափերով), ինձի անծանօթ: Անկէ կը պակսին 3-6 եւ 11-14 էջերը: Գաղափար չունիմ թէ ի՞նչ թերթ է:

Հ.Մ.Լ.Մ.Ի թանգարանին կը տրամադրեմ նաեւ երեք նկարներ (թիւ 1 եւ 3 նկարներ- «Մ.», Պուլկարիոյ շրջանի տասնօրեայ առաջին ընդհանուր բանակումէն, որ տեղի ունեցած է Օգոստոս 1931ին, Գաղանլրքի մօտ, Հի-

Աքելան էր այդ օրերու դայլիկներու խումբին: Հ.Մ.Լ.Մ.ական ըլլալուն պատճառով, իր եղբօր՝ Տիգրանին հետ աքսորուած է Սիպերիա:

5. Հայր Եփրեմ Պողոսեան - Նշանաւոր ուսուցիչ եւ մանկավարժ Միսիթարեան վարժարանի առաջին դասարաններուն: Ունի հրատարակուած գիրք մը:

6. Էմ. Ճերակի Պողոսեան - Նշանաւոր ուսուցիչ եւ մանկավարժ Միսիթարեան վարժարանի առաջին դասարաններուն: Ունի հրատարակուած գիրք մը:

7. Յարութիւն Պողոսեան - Սոֆիայի հայկական վարժարանի տնօրին եւ Հնչակեան կուսակցութեան «Պալքանեան մամուլը» թերթի խմբագիր: Հ.Մ.Լ.Մ.Ի թերթին աշխատակիցը ըլլալը մեզի զարմանք պատճառեց:

8. Հրանդ Հրահանի ներկայութիւնը անակնկալ մըն է, որովհետեւ տիրահռչակ այդ համայնավարը օրին յանդգնած է «Փարոս» թերթին մէջ Հ.Մ.Լ.Մ.Ի նշանաբանը անպատճել, որու հետեւանքով ալ փառաւոր տփոց մը կերած է: Հրանդ Հրահան պատճառ եղած է, որ Օննիկ Բանիկեանի Սիպերիոյ 10 տարուան աքսորի պատիժը երկու տարի երկարածուի:

9. Ռուբէն Սեւակի «Մանչերու գերեզմանը» գրքոյկը ատենին Միսիթարեան վարժարանը առաջ է իր բոլոր աշակերտներուն:

Կը զրկեմ նաեւ Բ. մաս մը 16 էջնոց թերթէ մը (29 x 22 սմ. չափերով), ինձի անծանօթ: Անկէ կը պակսին 3-6 եւ 11-14 էջերը: Գաղափար չունիմ թէ ի՞նչ թերթ է:

Հ.Մ.Լ.Մ.Ի թանգարանին կը տրամադրեմ նաեւ երեք նկարներ (թիւ 1 եւ 3 նկարներ- «Մ.», Պուլկարիոյ շրջանի տասնօրեայ առաջին ընդհանուր բանակումէն, որ տեղի ունեցած է Օգոստոս 1931ին, Գաղանլրքի մօտ, Հի-

ԹԻՒԻՆ ԲՈՎԱՆԴՎԱԿՈՒԹԻՒՆԸ

● Ոգին ու ձամբան - Կ.

● Առողջ մարմնի մէջ առողջ հոգի - Էմ. Ճերակի

● Մանչերուն գերեզմանը (քիշկին գիրքէն փրցուած էշեր) - Ռ. Սեւակ

● Բարձրացիք՝, բարձրացնուր - Հրահան

● Մշակոյթը եւ Հ.Մ.Լ.Մ.լ - Յ. Պողոսեան

● Մասաններու առաքինութիւնը - Յ. Մարտիրոսեան

● Հնչունիքին համար - Շեր Չուն

● «Պարոն սբորդամէն»... - Ժ. Ե.

● Խոսակցութիւններ եւ թելադրութիւններ - Գրիգոր Գ. Գուտուլեան

● Մարզիկներու ձմեռնային կրօսանքը - Ժ. Ե.

● Հայրենիքին համար - Կ. Պ.

● Կաղանդի նույն մը (խմբապետի յիշտակներէս) - Օննիկ Ա. Բանիկեան

● Գառնիկ Շէրիկեան (Հ.Մ.Լ.Մ. մահապատկ) - Յ. Ծիւես

● Շաւարջ Քրիսեան - Ն. Աստուածատուրեան

● Հայկ Ճողովեան - Ք.

● Մեր մասնաձիւղերու ուշադրութեան - Ն. Գալիթեան

● Ռուսանուք - Հ.Մ.Լ.Մ. Ռուսանուքի մասնաձիւղի վարչութիւնը

● Մտքի խաղեր (արիներուն եւ մարզիկներուն համար)



Հայր Ռափիայէլ Քուսեան
Հայր Սահակ Կողեան
Խորէն Քիրազեան
Նշան Դափիթեան
Հայր Եփրեմ Պողոսեան

1930. Միսիթարեան վարժարանի սամներու խմբանկար


միթլի կոչուած վայրը, Փլովտիվէն մօտաւորապէս 100 քլմ. հիւսիս-արևելք: Բանակումը այցելած է պուլկար սկաուտներու պետը՝ զօրավար Վեհիզար Լազարովի: Ղեկավարներ եղած էն եղբայրներ Խաչէր Վարդագարմեան եւ խմբապետ Պողոս Գանժարարեան, երկուքն ալ պահեստի բարձրաստիճան սպաններ պուլկար բանակի, մասնակիցներ Ա. Աշխարհամարտին, ինչպէս նաև՝ Սարդարապատի հերոսամարտին: Բանակումին մասնակցած էն Միսիթարեան վարժարանի վարդապետներ (Վիեննայի ուխտէնէն): Նկարները ստացած եմ Շումէնի մասնաճիւղի

Ներկայի խմբապետ՝ եղբ. Օնչօ¹
Հանէսեանէն, որուն հայրը՝
Ղազար Հանէսեան այդ տարի-
ներուն եղած է խմբապետ:

Այս առթիվ կ'ուղարկեմ
նաեւ նկար մը 20-21 Ցունիս
1937ի հւրուք Ալան (այժմ
Զարպակեց) կոչուած վայրէն
(թիւ 2 նկար- «Մ.»): Հոն տեղի
ունեցած է երկօրեայ արշաւ
մը, խմբապետ Նշան Դաւիթ-
եանի առաջնորդութեամբ,
ապագայ Դաշնակցականներ
պատրաստելու նպատակով:

Եղբ. Նշանի, Հայր Եփրեմի
և Հայր Ռափայէլի աւելի
յստակ նկարները ունենալու
համար կ'ուզարկեմ Մսկիթար
եան վարժարանի 1930ի խմբանդ
կարր (թիւ 4 նկարու- «Մ.»):

Վերջապէս, կը տրամադրեմ
նաեւ 1929-1930 տարիներու եր-
կու հրաւէրներ՝ Հ.Մ.Լ.Մ.ի
ձեռնարկներու (սեսմէց բովը):



ՀԱՅ ՍԱՐՄԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՐԱՒԹԻՒՆ
ՀԱՅ ՍԿԱՌԵԴՆԵՐ ԲԼՈՏԻՎ

Л. П. С. У-п Основы

ՀԱՆԴԵՍԻ ՃՈՒ ՅԱՅՏԱԳԻՐՈՎ,
ԿԻԾԱԿԻ ՅՈ ՆՅԱՆՄԲԵՐԸ

Ա.Խ.Խ.Տ.Խ. Հ.Ա.Մ. 10-ին ՀՈԳԵԱՆԳԻՅԱ Ա.Գ.Ռ.Պ.Պ.
ԵՐԵՎԱՆԻ ՄԵԴ ԵՎ ԱՊԱԿԱՆԻ ԵՎՐԱՅԻ ԽԵՎԱՐԱՐ ՔԻՆՔ ԸՆ-
ԹԱՎԱԿԻԲ ՄԵջ, ԿԵՍ ՕՐԵ ՎԵՐՋ ԺԱՄԸ 3 թ

ՏԵՂԻՈՅՍ ԶԻՆՈՒԹԻՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՄՐԱՅԸ

www.1000marks.com

ՀԱՅԱԳԻՐ

1. Երևան Խորենական Ակադեմիա
 2. Գյուղական տեխնոլոգիական համալսարան
 3. Հայոց պատմության պահպանի համարակալիք
 4. Արևածագարական աշխատավայր
 5. Լաւագույն ծառայությունների պահպանի համարակալիք
 6. Բարեգործական համարակալիք
 7. ԲՈՒԺԿԱԿՈՒՄՊՐԻԻՆ
 8. Արդյունաբար մասնագիտական համարակալիք
 9. Տոփուկ արտադրանիկ պարփակ մը
 10. Հայաստանի ազգային պարփակ մը
 11. Բանականի բաժանումներ Ակա
 12. Հեռավայր առաջարկելու հայտելու

ԲԱՆԱԿՈՒՄԻ ԿԵԱՆՔԸ
Զարդում, Աժիատուրեան պահ եւ Կառլի ուրչ

ԱՐԵԼ ԿՈՅՏԵԼ

(Արարատի կենտրոն 1 առաջ)

ՄՈՒՏՏՔԸ ԱԳԱՍ Ե ԲՈԼՈՐԻ

11000ъвѣ

TOGETHER WE ARE STRONGER

ՄԻԱՍԻՆ ԱՒԵԼԻ ԶՈՐԱԴՈՐ ԵՆՔ

ԱՖՀԻԼ AFHIL
Armenian Mutual Fund



Հայունեաց արի^oւնը
կը կրէր իր երակներուն
մէջ, թէ^o Արածանիի կամ
Մեղրագետի ափունքնե-
րէն էին եկած իր պապե-
րը: Ներսէս Աստուածատուրեան շէկ
էր, կապտաչուի, հասակով գեղուղէլ ու

ՆԵՐՍԷՍ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐԵԱՆ

արտաքինով շքեղ, փարթամ կոչուելու
աստիճան:

Ծնած էր Սկիւտար (Պոլիս), հա-
րուստ ծնողքէ, ուսած էր Պէզագեան
երկրորդական վարժարանն ու ֆրան-
սական քոլչճը եւ պատանեկութիւնը
անցուցած էր 1914-1918ի շլջանին, երբ
Պոլիս, բայց մասնաւորապէս Սկիւտար,
խանդավառ օրեր կ'ապրէր, եւ մեր հան-
րային կեանքը նոր թափ ստացած էր:


Խառնուածքով ընդունակ ոգեւոր-
ւելու, միշտ ժիր, կեանքը վայելելու
անհրաժեշտ բոլոր միջոցներով օժար-
ւած ըլլալով, նաև՝ բնատուր կամ ֆի-
զիքական չնորհով, Ներսէս, սակայն,
հայրենի դաշտերէն դեռ տղայուց բեր-
ւած «դարիպ»ի նման կապուած էր մեր
բնաշխարհին: Ու հայրենի երկրին հան-
դէպ իր այդ հզօր սէրն էր, ապահովա-
բար, որ զինք մղած էր Հ.Յ. Դաշնակ-
ցութեան ծոցը:

Ներսէսը ճանչցայ 1922ի դէպերէն
ետք, երբ ան եւս Պուլկարիա եկած էր,
իբրեւ գործակից իր եղբայրներուն,
առեւտրական մեծ ձեւնարկի մը մէջ:

Այս «վաճառականը», սակայն, գեռ
իր երիտասարդ տարիքին, չկարողացաւ
իր մէջ միաժամանակ ապրեցնել «գործի
մարդ»ն ու հանրային գործերու հան-
դէպ իր սէրը: Ու վաճառատունէն աւե-
լի կուսակցութեան եւ Հ.Մ.Լ.Մ.ի աշ-
խատանքները գրաւեցին ու կլանեցին
զինք:

Մասնաւորապէս Հ.Մ.Լ.Մ.ը, որուն
անդամակցած էր: Սկիւտարի մէջ հա-
սակ նետելով անոր չունչին տակ, Պուլ-
կարիոյ մէջ վայելեց առաւել քան ուրիշ-
ներու Աստուածատուրեան խնամքը,
սէրը, ճիգերն ու նիւթական օժանդա-
կութիւնը: Իբրեւ Շրջանային Վարչու-
թեան տեւական անդամ եւ սկաուտա-
կան բաժնի ընդհանուր խմբապետ, Ներ-
սէս անխոնջ ու անփհատ կերպով ջանաց
կենդանի ու կանգուն պահել Հ.Մ.Լ.Մ.ի
Պուլկարիոյ շրջանը: Այդ կազմակեր-
պութիւնը ան կը նկատէր ցեղային
առողջ դաստիարակութեան հնոց մը,
ուր պէտք է թրծուէին մեր պատանի-
ներն ու երիտասարդները, ստանալով
հայեցի շունչ, հայութեան անցեալին ու
փառքերուն մասին լայն ծանօթութիւն,
ունենային գիտակցական գնահատումը
մեր ժողովուրդի արժէքներուն ու ար-
ժանիքներուն եւ դառնային զոհաբերու-
թեան կամ նուիրաբերումի պատրաստ
կամաւոր զինուորեալներ:

Ներսէս Հ.Մ.Լ.Մ.ը կ'ըմբռնէր զուտ
մարզականէն վեր՝ ազգային առաջադ-
րութեան մը իրականացումին ծառայե-
լու կոչուած սերունդի մը պատրաստու-
թեան նուիրուած միութիւն մը: Ան
պէտք է զերծ ըլլար ընկերային կամ դա-
սակարգային նախասիրութիւններէ եւ
հեռու՝ անոնց ազգեցութեանէն, ու ազգը



Սիմոն Շամճեան (Փլովտիվի խմբապետ),
եւ Ներսէս Աստուածատուրեան:

կամ ազգայինը պէտք է գերադասէր բոլոր ձեւի ու տեսակի վարդապետութիւններէն:

Ներսէս Աստուածատուրեան չափազանց համեստ էր եւ չափազանց ընկերական, նոյնիսկ ամէնէն պարզ մարդոց հետ:

Իր հայկականութիւնը, իրեւ հոգեկան ապրում, իր իսկ հայեցողութեամբ, իր գերադաս արժէքն էր:

Իր ժողովուրդին եւ հայրենիքին ան կապուած էր իր հոգիին բոլոր թելերով: Կը սիրէր անոր երգերը, երաժշտութենէն թրվող երեխանի մը նման ոգեւորուելով «Հոյ նազան



Ներսէս Աստուածատուրեան, Պօղոս Գանթարեան (իսբապետ) եւ:

իմ»էն կամ «Տըլէ եաման»էն: Փարիզի դացները: Այս վերջինները մանաւանդու Լոնտոնի թանգարաններուն ու հրապարական դարձեր կը մոլուն առարկան դարձեր էին: Նօթեր ու ծանօթութիւններ կը հա-



Travel Ways - Egypt

NILE CROCODILE CRUISES




Incoming Tour Operator
Hotel & Cruise Reservation
Transportation
Excursions

Attia el Sawalhy St., Serag Center Tower#1
from Makram Ebeid- Nasr City,Cairo,Egypt
Tel:02 2739400/500/600
www.travelways-egypt.com
marketing@twaysegy.com

ւաքէր անոնց մասին: Զանոնք կը տանէր կը կապէր հայոց մարզական շարժման նախասկրբը: Իսկ Նաւասարդեան խաղերուն մտապատկերումը զինք ըուպէապէս կը փոխադրէր մինչեւ մեր հեթանոսական շրջանները, որոնց հանդէպ տարօրէն պաշտամունք մը ունէր:

Ներսէս Աստուածատուրեան միանգամայն ջերմեռանդ Դաշնակցական էր: Ընտանիք կազմած եւ հետզետէ զաւակներու տէր դառնալով հանդերձ, Դաշնակցութեան ակումբին աւելի շատ ժամանակ կը յատկացնէր՝ քան իր տանը...

Առօրեայ կամ ընթացիկ աշխատանքը չէր բաւարարեր զինք: Ան միշտ ծրագիր մը ունէր մտքին մէջ: Կուսակցութեան համար սեփական շէնքի մը կառուցման կամ Հ.Մ.Լ.Մ.ը արդիական մարզադաշտով մը օժտելու գաղափարները միշտ անկէ կու գային: Ան կը ջանար նաեւ հնարաւորութիւններ ստեղծել: Ծրագրին հետ սեղանի վրայ կը դնէր նաեւ միջոցներ: Ու ինք միշտ

առաջինն էր ցանկին վրայ, եթէ հարկը լրա վճարել:

Տասնամեակները ոչինչ պակսեցուցին խանդավառուելու իր չնորհէն: Կարելի է լաել նոյնիսկ, թէ Աստուածատուրեան օժտուած էր իր խանդավառուելու... տաղանդով, այնքան որ հզօր էր իր մէջ այդ գիծը:

Համակրելի, տաք, ուշիմ եւ պարկեշտ՝ բարին բովանդակ առումով, ան հեզ էր միանդամայն, կենսուրախ ու միշտ ժպտուն: Զկար ձեռնարկ մը, որ առաւելապէս իր ուսերուն վրայ չըլլար: Հարկ չկար «բեռցնելու» իր վրայ: Ինք տրամադրուած էր արդէն: Ան խտութիւն չէր դներ աշխատանքներու միջեւ: Երբեմն դերակատար էր: Օր մը սկառուտներուն հետ բանակումի, ուրիշ օր մը՝ բեմին վրայ «օրուան առթիւ» ճառ կր խօսիր: Ու երեք չէր դժկամակեր, եթէ հարկ ըլլար քար վերցնել կամ հող փորել:

Բարի էր, բարին բովանդակ իմաստովը: Իրմէ եկած որեւէ բան, մտա-

ծում, խօսք թէ զգացում, չէր կրնար չար ըլլար: Վիրաւորանքն իսկ կը գիմաւորէր ժպիտով: Տկարութիւն մը չէր ասիկա իր քով, ոչ ալ յանդգնութեան պակասը ատամին ատամ ցոյց տալու: Էաբէս ան անընդունակ էր բարիէն տարբեր բան մը ըլլալու:

(Հատուած)

ՍՈՍԵԱՅ ՏՎԱՆ
Կարօ Ղազարոսեան

«ԱՎՐՁԻԿ»ԻՆ ԿԲ ՆՈՒԻՐԵՆ

●Քոյր Սօսի Յովսէինեան
(Մ. Նահանգներ) \$500

●Եղբ. Կարօ Գազանճեան
«Մարզիկ»ի խմբագրատուն
այցելութեան առիթով \$100

Made from one single slice
of natural Australian opal



Classique
OPAL DIAL WATCH

Sarkis Der Bedrossian

Sams Watchmaker Jeweller Pty. Ltd.
123 Clarence Street
Sydney 2000
Australia

Phone: +61 2 9290 2199
fax: +61 2 9262 1630

Website: www.classiquewatches.com
Email: Info@classiquewatches.com

Հ.Մ.Լ.Մ.Ի ԼԻԲԱՆԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԽՈՒՄԲԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ՝ ԱՄԻԱՅ 1970Ի ԱԽՈՅԵԱՆ ԽՈՒՄԲԵՐՈՒ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ

(Բ. ՄԱՄ)

Տոքթ. Միսաք Արզումանեան
ՄԱՆ ԽՈՍՀ

- Լիբանանի եւ Թեհրանի ազգային պատկան մարմիններուն զօրակցութիւնները:

- «Արարատ» կազմակերպութեան բարեհաճ ու եղբայրական կեցուածքը եւ մրցում մը կազմակերպելու յանձնառութիւնը:

Մեզի կը մնար ընդաւաջել յիշեալ բազմակողմանի բաղձանքներուն: Ու բնականաբար, նախատեսուած թուականին եւ որոշուած ժամուն հասանք Թեհրանի օդակայանը, ուր պատշաճ ընդուներութեամբ մը դիմաւորուեցանք իրանի ֆութպոլի ֆետերասիոնի եւ «Արարատ» կազմակերպութեան ներկայացուցիչներուն կողմէ, եւ առաջնորդուեցանք մեզի յատկացուած պանդոկը, ուր քիչ մը աւելի ծանօթացանք տեղացի Հիւրընկալ անձնաւորութիւններուն:

Մեկնելէ առաջ, մեզի յանձնեցին Թեհրան կեցութեան ամբողջ ժամանակաշրջանին յատուկ, բազմաբնոյթ ձեռնարկներու յայտագիր մը, եւ յաջորդ առաւօտ դարձեալ տեսնուելու խոստումով, ազատ ձեցին մեզ:

Աչք մը նետելով ծրագրին, տեսանք, որ նախատեսուած մարզական հանդիպումներուն առընթեր, յայտագիրը հարուստ էր փորթոքոլային, ընկերային, հայկական հայեցակրպութ:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՒՈՐՈՒՄ ԵՒ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ

Մեր կեցութեան առօրեայ հոլովոյթը մանրամասնելու փոխարէն, կ'ուզեմ ընդհանուր մթնոլորաց հասարակ յայտարարով մը ներկայացնելու ու արժեւորելու նպատակով, յատուկ գոհունակութեամբ արձանագրել, որ՝

- Մեր պատուիրակութիւնը եղաւ միակը, որ արժանացաւ պանդոկին մէջ այցելութեանը Ասիոյ եւ իրանի ֆութպոլի



Լիբանանեան դեսպանատան առջեւ, ընդհանուր գործավարին հետ:

ֆետերասիոններու ներկայացուցիչներուն, եւ միասին ճաշի սեղանակից ըլլարու պատիւն:

- Արժանացանք, նոյնակէս, իրանի ֆութպոլի ֆետերասիոնի նախագահ՝ Զօր. Մուսթաֆա Մոքրիին ու անոր հիւրամեծար գործակիցներուն մեր որպիշութիւնը ստուգող հանապազորեալ այցելութիւններուն:

- Հ.Մ.Լ.Մ.Ի հումբին ու պատուիրակութեան կենցաղագէտ վարքը ամէն տեղ, դաշտին մէջ թէ անկէ դուրս, ապահովեց ցուցարար ամբոխներու վերածուած մարզասէրներու անկեղծ եւ ձայնաւոր համակրանքը: Այս մէկը պիտի դրսեւորուէր բարձրագոչ, ամէն անգամ որ Հ.Մ.Լ.Մ.ն ու Լիբանանի Մայրին հանդիսագրող կրծքանշաններով տեղ հասնէինք կամ մրցաղաշտէն յաղթական հետանային տղաքը:

14 օրեր հպարտօրէն ցուցադրեցինք մեր հայութիւնն ու լրանանահայութիւնը եւ մեզմով աննկարագրելի կիրքով մը հազարաւորներու շրթունքներուն վրայ երգուեցաւ ու արձագանգեց «Լիբանան»ը:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՆՔՈՎ ՍԱՐՉԱԿԱՆ ԹՆՅՈՒԿ

Այս միջնորդական մէջ, զտումի խաղերը յաղթանակներով առարտելք ետք, Հ.Մ.Լ.Մ.ը հասաւ կիսաւարտական հանգըրւան, եւ անբարեդէպ դասաւորումով մը մեզի վիճակուեցաւ մրցիլ իսրայէլի ախոյեան խումբին դէմ:

Անբարեդէպ, որովհետեւ Արաբական Լիկային կողմէ վաղուց առնուած յստակ որշումի մը համաձայն, մարգական որեւէ խումբ, միջազգային որեւէ մրցաշարքի ընթացքին, արտօնուած չէր իսրայէլի ներկայացուցիչներուն դէմ մրցում իսպալու, հակառակ պարագային կարգապահական պատիժի կ'ենթարկուէր, որպէս արաբական ազգային-քաղաքական շահերը անտեսած, անհնագանդ խումբ:

Ուրեմն յստակ էր մեր ընելիքը, եւ պարտաւոր էինք յարմարագոյն ձեւով ու առանց ուշացումի՝ անսալու այս օրէնքին, եւ մեզի համար պարտադիր կեցուածքը հաղորդելու առ որ անկ է:

Հասկնալի է անշուշտ, որ մեր մեղքով մրցաշարքը իր նախատեսուած ընթացքին մէջ պահելու դժուարութիւն կը ստեղծէինք իրանի մարզական պատասխանատուներուն, քանի որ մեր չխաղալը նպաստաւոր հանգիստի օր պիտի չնորդէր հակառակորդ կազմին, որ լուրջ մրցակիցը կը համարէր ախոյեանութեան թեկնածու՝ իրանի խումբին:

Այս մտորումներուն մէջ էի, նստած՝ պանդոկի հիւրասըրահին մէջ, երբ իր խնդրանքով պատուիրակութեան վերջին

միացած վերոնշեալ եղբայրը մօտեցաւ եւ առաջարկեց, որ քանի իսրայէլի դէմ մրցիլը պիտի մերժուի, այլ ձեւով օգտագործենք այդ օրը, եւ առաջարկեց որ իրանի իշխանութիւններուն կողմէ մեզի տրամադրուած փոքր ինքնաշարժով այցելենք թեհրանէն գուրս, ճարտարապետական հետաքրքրութիւն եւ եզակի արժէք ներկայացնող նորաշէն ամբարտակ մը: Բնականաբար, չինք գիտեր, մեր մերժողական պատասխանը տալէ ետք, յարաբերական ի՞նչ պատկեր պիտի ստեղծուէր ակամայ, մեր հիւրընկալներուն ու մեր միջեւ: Ուստի պատասխան եղաւ: «Ինչո՞ւ չէ, եթէ վաղը ամէն ինչ ընթանայ առանց անհամ բարդութիւններու»: Առայժմ առաջնահերթը մեզի համար մեր ստեղծած հարցն էր... ու անոր լուծումը:

Պատահեցաւ, յաջորդ առաւօտ, երբ նախաճաշի սեղանին էինք, որ հաւատարիմ իրենց ամէնօրեայ սովորութեան, դարձեալ այցի եկան պանդոկ, Զօր. Մ. Մոքրին եւ օգնականները:

Քաղաքավարական փոխասացութիւններու հանգրուանին էինք տակաւին ու հիւրերը հազիւ տեղաւորած, երբ նոյն եղբայրը, անակնկալ միջամտութեամբ մը, այցելուներուն յայտնեց ամբարտակ տեսնելու մասին ինծի ներկայացուցած առաջրկը:


Զօրավարը, հաճոյակատար մարդ, «անշուշտ» ըստ խնդրանքին, բայց անմիջապէս՝ յեղակարծ լրջութեամբ մը դարձաւ ինծի ու յետահայեաց սթափումով մը հարցուց.



ARMENIA
for private and group trips
www.saberatours.fr

- Direct Flights
PARIS
YEREVAN
PARIS
- Select your Journey
- Guided Tours for 8 Days or 12 Days

Saberatours Sevan Voyages



WITH THE COLLABORATION OF
THE NEW AIRLINE COMPANY

 **Armavia**
Արմավիա



11, rue des Pyramides
75001 Paris
tel 331 42 96 10 10
fax 331 42 96 18 77
saberatours@selectour.com



48, cours de la Liberté
69003 Lyon
tel 334 78 60 13 66
fax 334 78 60 92 26
sevan@selectour.com



67, La Canebière
13001 Marseille
tel 334 95 09 30 60
fax 334 95 09 30 61
marseille@wasteels.fr



32-38, rue Hanrabetoutian
Yerevan
tel 374 10 52 55 55
fax 374 10 56 40 30
sabera@arminco.com

«Ի՞նչպէս կ'երթաք Թեհրանէն դուրս:
Կը մոռնա՞ք որ վաղը իսրայէլի դէմ կիսաւար-
տական խաղ ունիք: Մենք ալ կը սպասէինք
ձեր յաղթանակը, ձեզի հետ տօնելու... եւ
այլն»:

Հոն էր որ իրենց յայտնեցի վաղը ձխաղալու
մեր որոշումը, փորձելով բացատրել մեր կեց-
ւածքին դրդապատճառները:

Զօրավարն ու գործակիցները աշխատե-
ցան տարհամոզել մեզ, ու երբ տեսան որ ան-
զիջող ենք, «Երթանք ասիական ֆետերասիո-
նի ներկայացուցիչին մօտ, եւ տեսնենք
Ի՞նչպէս պիտի վերադասաւորենք խանգար-
ւած գործընթացը» ըսին ու արագաքայլ մեկ-
նեցան: Այս, մարդիկ անհաճոյ գտան մեր որո-
շումը, բայց պատասխանատու մարդու վայել
ընթացքով, դժգո՞հ՝ բայց քաղաքավար ձգեցին
պանդոկ:

Մէկ ժամ չանցած, հեռաձայնով հաղորդը-
ւեցաւ ինձի, որ մեր «ստեղծած» հարցով որոշ-
ւած է խումբերու պատասխանատուներու արտակարգ ժողով
մը եւ, հետեւաբար, ես ալ պէտք է անյապաղ ներկայանամ
իրանեան ֆետերասիոնին կերպոնը:

ԱՐՏՎԱՐԳ ԺՈՂՈՎ

Ներկայութեամբ ֆութպոլի միջազգային եւ ասիական
ֆետերասիոններու պատասխանատուներուն, ինչպէս նաեւ
մրցաշարքին մասնակից խումբերու (Լիբանան, Մալեզիա,
ինտոնեզիա, Իսրայէլ, Հնդկաստան, Սէյլան, Թայլանտ,
Իրան) պետերուն:

Ժողովը բացաւ եւ օրակարգը ներկայացուց Զօր. Մոքրին:
Ու երբ խօսքը տրուեցաւ ներկաներուն, ի յայտ եկաւ որ
խումբերու պատասխանատուները շատ ալ հետաքրքրուած
չէին իրանցիներու
տագնապով...: Միակ
ձայն ուղղողը իսրայէ-
լի ներկայացուցիչը
եղաւ: Ուղիղ դիմացս
բազմած, խօսքն ու
ցուցամատը ինձի
ուղղելով, մեղադրեց
Հ.Մ.Լ.Մ.ը եւ ամ-
բարտաւան ու վիրա-
ւորական խօսելառ-
նով մը մեր խումբը
ծանր պատիժի են-
թարկելու պահանջ
ներկայացուց:

Լուռ մնալ, ան-
շուշտ, կարելի չէր:
Զայն առնելով ժողո-
վին բացատրեցի մեր
կացութիւնը (բան



Թեհրանի քաղաքապետարանին մէջ:

չկար պահելու), դատապարտեցի իսրայէլացին անքաղաքա-
վար եւ ընդգկեցուցիչ ընթացքը, մեղադրեցի ժողովին դիւա-
նը, որ թոյլատու եղաւ անոր կոպիտ ելոյթին: Յայտնեցի իր
վերջոյ, որ Հ.Մ.Լ.Մ.ը կ'անսայ իր երկրի օրէնքներուն ու այ-
սօր ալ պատրաստ է յարգելու պատկան մարմիններու արդա-
րադաս որոշումները: (Խօսակցութիւնները կ'ընթանային
Փրանսերէնով):

Ինձմէ վերջ, խօսք առաւ ֆութպոլի Ասիոյ շրջանի ներկա-
յացուցիչը: Հասկացողութեամբ ընդունեց իրանի դժողովու-
թիւնը, մեզմով յառաջացած կացութեան գծով: Աւելցուց, սա-
կայն, որ այդ ժողովը չէր կրնար ներկայացուած ինդիբը
քննել Թեհրանի մէջ եւ կարգապահական պատիժ սահմանել
ուեւ մէկուն:



Թեհրանի քաղաքապետին հետ:

Խոստացաւ հարցը
քննել ասիական ֆե-
տերասիոնի մակար-
դակով եւ ժողովը
ցրուեցաւ առանց
որոշումի:

Թեհրանի խաղերը
աւարտեցան, բարե-
բախտաբար, Իրանի
յաթանակով, երբ
վերջին խաղին կարո-
ղացան յաղթել Իսրա-
յէլի կազմին: Իսկ եր-
բորդութեան բաժա-
կին տիրացաւ Հ.Մ.-
Լ.Մ.ը, Մալեզիոյ
խումբին յաղթելով
(1-0):

Մարդագանց ողողած
40 հազար

ժողովուրդը «Իրան» պոռալու եւ գովերգելու փոխարէն, իրեն յատուկ ազգային-քաղաքական պատճառներով, «Լուսնան, Լուսնան» կը գոռար. կարծէք մրցաշարքի յաղթական հերոսները մեր տղաքը ըլլային...»:

Անշուշտ, փնտուցինք ու գտանք իրանի պատասխանատուները եւ տեսանք բոլորին դէմքերուն վրայ արդար եւ աննկարագրելի երանութիւն. ու երբ մեր ինդակցութիւններն ու շնորհաւորութիւնները կը մատուցանէինք, նկատեցինք որ ջերմ ողջագուրումով ընդունեցին մեզ:

ԶԱՅՆ ՄԸՇ ՄՈՒԹԲԻՆ ՄԷՋ

Իսրայէլի հետ մեր յառաջացուցած մարզա-քաղաքական տագնապը, այդ օրուան վերջին մրցումին արդիւնքով, կարծեցինք որ մոռցուած էր բոլորէն, բայց ոչ... Քանի մը ժամ վերջ յայտնուեցաւ, որ այդպէս չէր պարագան հարցին առընչակից երրորդ կողմին՝ իսրայէլի ներկայացուցիչին:

Արդարեւ, պատահեցաւ որ աւարտական խաղին գիշերը, առաջնակարգ մակարդակով սրահի մը մէջ տրուած հաւաքական շքեղ ընթրիքին աւարտին, երբ սրահէն ելլելով կ'ուղղւէի սաղարթազարդ ծառաշարով մը եզերուած մայթի մը քով, մեզ սպասող ինքնաշարժին ուղղութեամբ, լաեցի որ թիկունքս մէկը անունս կու տար: Պահ մը ես դառնալով, տեսայ անծանօթ մը, որ մութին մէջ քայլերը արագացնելով հասաւ ինձի:

Ֆրանսերէն լեզուով ինքզինք ներկայացուց, որպէս իսրայէեան պատուիրակութեան պետ, յայտնեց որ իրենք լաւ կը ճանչնան հայր. գիտեն որ հայերը իրենց հետ քաղաքական հարց չունին, եւ եղածին մէջ մեզ պատասխանատու չեն նկատեր:

Աւելցուց նաեւ, որ շատ գժգոհ մնացած են արտակարգ ժողովին իրենց ներկայացուցիչին ունեցած անպատճաճ ելոյթէն, եւ պատժած են զինք, արգիելով իրեն պանդոկէն դուրս գալ: Հետեւաբար նաեւ զրկած են զինք այդ գիշեր, խրախճանքին ներկայ ըլլալի:

Յայտնեց, որ յաջորդ օրը կը մեկնէին Թեհրանէն, ու տեղեակ ըլլալով որ մենք (իրենց ալ յայտնի պատճառով) երկու օր եւս պիտի մնայինք, յարմար տեսած է այդ օր այդ ժամուն գտնել զիա, եւ եղածին համար ներողութիւն ինդրել: Ալա, ձեռնուեցաւ, հետագային դարձեալ տեսնուելու բաղձանքով յաջորդութիւն ու բարի վերադարձ մաղթեց մեզի:

Չեմ գիտեր ինչո՞ւ այդ բոլոր ժամանակը զինք մտիկ ըրածէի: Յանկարծ պէտքը զգացի կենցաղավար ըլլալու եւ իմ փոխադարձ բարեմաղթութիւններս յայտնելով բաժնուեցանք:

(Ծար. 2)









■ Full of Charme Hotel, New Construction, French Architecture, International Standards, 100 m from the Republic Square and 15 minutes from the Yerevan International Airport.

■ 44 Rooms and 3 Suites with all comforts, all climate controled, minibar, shower or bathroom with private WC, hairdryer. Satellite TV, international direct dial phone. Internet & Email access.

■ Individualized and personal service, 24 hour reception and room service

■ Bar



Reservations

www.europehotel.am

StudioDZEN 2005 EAGES

Հ.Մ.Լ.Մ.Ի ԱՆՑԱՆՕԹ ԶԻՆՈՒՈՐՆԵՐԻՆ՝ ԵՂԲ. ԱՆԴՐԱՎԻԿ ՔԵՆՏԻՐճԵԱՆ («ԻՆԿԼԻՉՍՍՆ»)



Պետրոս Շեմսենեան
ԱՅՆՁԱՐ

Մեր Հանրային կեանքին, յատկապէս ազգային-կազմակերպչական մարզին մէջ, շատեր եղած են պատասխանատուներ, առաջնորդներ, սակայն քիչերն են որոնք կարողացած են իրենց անձնական դրոշմը դնել իրենց առաջնորդութեան վստահուած սերունդներուն վրայ: Այդ քիչերէն է եղբ. Անդրանիկ Քենտիրճեան, որ իր մեծ ներդրումը ունեցաւ, յիսունական եւ վաժմունական տարիներուն, Այնձարի պատանեկութեան նկարագիրին կերտման մէջ: Ան իր նմանը չէ ունեցած Այնձարի մէջ:

1939ին, Մոլոսա Լերան ժողովուրդը, Սանձաքի թուրքիոյ կցումով կը լին իր պապենական տուներն ու պտղառատ մրգաստանները եւ կու գար հաստատուելու Լիբանանի արեւելեան լեռնաշղթայի փէշերուն փոռուած անապատային տարածքի մը մէջ, կազմելով այսօրուան հայտաւնը՝ Այնձար: Գաղթակայանին պատասխանատուները հազիւ աւարտած բնակարանաշինութեան աշխատանքները, դպրոցաշինութեան զուգահեռ, հիմը կը դնէին Հ.Մ.Լ.Մ.Ի Այնձարի մասնակիւն:

Մննդագուրկ ու բարոյակրուած գաղթական ժողովուրդը, օդի, ջուրի չափ կարիքը կը զգար կորով ու անխորտակ կամք ներշնչելու գաղթակայանի պատասխանեկութեան, ու ատոր գարմանը կը գտնէր Հ.Մ.Լ.Մ.Ի գաղափարախօսութեան մէջ: Նո-

րաստեղծ գիւղին մէջ պատանեկութիւնը արագօրէն կը ներգրաւուէր Հ.Մ.Լ.Մ.Ի սկառուտական եւ մարզական շարքերուն մէջ:

Ներգաղթէն ետք, Պաղեստինէն նոր եկած աշխոյժ եւ ուշիմ երիտասարդ՝ եղբ. Անդրանիկ Քենտիրճեան կը գլխաւորէր սկառուտական շարքերը: Մենք, մեր կարգին, հոս էր որ առաջին անգամ կը բանայինք մեր աչքերը Հ.Մ.Լ.Մ.Ի անսահման տեսադաշտին վրայ:

Քսաննոց մը ըլլալու էր եղբ. Անդրանիկ: Թեթեւ ու խարտեաշ մազերով, կապոյա աչքերով, հանդարտաբարոյ եւ անգլերէն լեզուին բաջածանօթ: Իր արտաքինով գիւրացուցած էր այնձարցիներու գործը, որոնք անպայման կեղծանուով մը պիտի կնքէին իրենց համագիւղացիները, եւ այս պարագային աւելի հարազատ ու ճշգրիտ ի՞նչ մակդիր կարելի էր տալ եղբ. Անդրանիկին՝ քան «Խնկլիզման» կեղծանունը:

Մեր սերունդին համար Հ.Մ.Լ.Մ.Ի ամէն բանէ առաջ նախ նոր զգեստն էր: Արդարեւ, գժուար էր հանդիպիլ պատանիներու, որոնց հագուստները քանի մը կարկտան չունենային: Սկառուտական մեր տարազները միակն էին, որոնք առանց կարկտանի էին, վայել՝ գիւղին մէջ կիրակի օրերը կամ Զատիկի օրերուն հազուելու:

Առանց եղբ. Անդրանիկի կազմակերպած սկառուտական արշաւներուն, դժուար թէ սկառուտական որեւէ գիտելիք սորված ըլլայինք: Արդարեւ, չորսով չորս մեթր մեծութեամբ Հ.Մ.Լ.Մ.Ի Այնձարի ակումբը հազիւ թէ բաւէր վարչական ժողովներու եւ այլ աշխատանքներու համար:

Մեր սկառուտական արշաւները ան յաջողած էր վերածել

ԴԵՄՔԵՐՈՒԻՆԵՏ

բնութեան մէջ ընդարձակ դասարանի մը: Հոն էր որ կը սոր-վէինք սկառուտական կանչերը, երգերը, դրօշախօսութիւնը, հետախուզական նշանները եւ ամէնչն կարեւորը՝ Հ.Մ.Հ.-Մ.ական կարգապահութիւնը եւ գաղափարախօսութիւնը:

Եղր. Անդրանիկ այն խմբապետներէն չէր, որոնք կը հաւատատան թէ իրենց պաշտօնը զիրենք վերածած է զինուորական հրահանգներ արձակող մարդամեքենայի մը: Սկառուտներուն համար որքա՞ն ուսանելի էր իր անձին օրինակը: Ան աւաշին մասնակիցն էր հաւաքական որեւէ աշխատանքի կամ ծառայութեան: Հանդարտաբարոյ եւ կիրթ էր: Բիրտ, գուեհիկ ոճին եւ խօսքին չէր հաւատար:

Կը յիշենք, առիթով մը, Այնձարի չոր ու կիզիչ արեւուն տակ, սկառուտական մաքրութեան արշաւի աշխատանքի թուած էինք: Սկառուտներէն մէկը, փոխանակ աշխատանքին մասնակցելու, բարձր ժայռի մը վրայ նստած, եղր. Անդրանիկին անունը կանչելով կ'ըսէր, թէ այլ տեղեր եւս մաքրելիք թուղթեր կային: Մենք մեր իննորուքը հազիւ զսպած՝ կը սպասէինք իմաստ պատիժի մը տեսարանին, երբ եղր. Անդրանիկ հանդարտօրէն մօտենալով անպարտածանաչ սկառուտին, ուսին վրայ կ'առնէր զայն, իրեն ըսելով թէ մեղք էր արեւուն տակ, ժայռին վրայ նստած, ցոյց տալ հաւաքուելիք թուղթերը, այլ զինք կ'ուզէր տանիլ շրջանին միակ ծառին շուռքին, որպէսզի հանգիւստ «Հետեւէր» սկառուտական աշխատանքին...: Սկառուտը ամշցած՝ արագ մը կը ցատկէր եղր. Անդրա-


նիկին ուսէն եւ կը միանար հաւաքական մեր աշխատանքին:

Այսօրուան դալարագեղ Այնձարի ամբողջ տարածքին այդ օրերուն հազիւ հատ ու կենտ ծառեր կարելի էր նշմարել: Ան կը ձեռնարկէր ծառատնկումի աշխատանքի: Առաջին առիթով ծառեր կը տնկէր Այնձարի հասարակաց աղբեւրներուն շըջապատը, ապա՝ դպրոցներու շըջափակերը, իւրաքանչիւր սկառուտի ծառի մը իննամքը վստահերով: Իր կարգախօսն էր «Ծառայէ եւ չէնցուր»:

Այնձարի կիզիչ ամրան օրերը պիտի անցնէին միապաղաղ ու անջրապոյր, միակ միխթարանքը Այնձարի պատանիներուն համար Այնձարի ծառաստանն էր ու գետը՝ իրենց սփոփարար գովութեամբ: Եղր. Անդրանիկին զեկավարութեամբ, Գարակէօզեան հաստատութեան խաղասրահը գիւղին պատանիները աշխարհի պատանիներուն կարգին կը դասէր: Արդարեւ, Այնձարի պատանիները եւս մուտք կը գործէին փինկ-փոնկի, վոլիպոլի, ֆութպոլի, ճատրակի եւ այլ մարզափառեցու առինքնող աշխարհը:

Շատ բան տուաւ եղր. Անդրանիկ, եւ տակաւին շատ բան կրնար տալ, եթէ զոհ չերթար ինքնաշարժի անիմաստ ու ցաւալի արկածի մը: Հոս ինչպէս չիշել բանաստեղծին խօսքը: «...Երբ յիշատակս ալ բառամի, ա՞ն այն ատեն ես կը մենոնիմ»:

Բոպիկ մտքով, բոպիկ սրտով սերունդներու դաստիարակ, առաջնորդ՝ եղր. Անդրանիկ, թող այս գորութիւնը ըլլայ վկայ, թէ յիշատակդ չէ թառամած:



Dora: 01-255 222/3/4/5/6 Gemmayze: 01-447 000 - 447 940 Mobile: 03-627 728/9
Fax: 01-265 187 - 582 357 E-mail: gasons@dm.net.lb www.ayanian.com

ՄԵԾ ՆՇԱՆԱԲԵՎՆԻՆ ՄԵԾ ԲԵՐՔԸ

Հ.Մ.Լ.Մ.ի բերքին ու վասկակին մէջ անուրանալի ներդրում ունի եղը. նշան Թիւսիգեան: Մէկը, որուն անունը վասնանեակներ շարունակ կապուեցաւ միուրեան սկառուկական շարքերու կազմակերպման: Եղաւ Հալէպի մասնաճիւղի վարչական, Մերժաւոր Արևելքի Շրջանային Վարչութեան անդամ (1965-1969), ապա մաս կազմեց Հ.Մ.Լ.Մ.ի առաջին երկու Կեդրոնական Վարչութիւններուն (1974-1979 եւ 1979-ին մինչեւ մահը՝ 1980):

2005-ը կը նշէ մահուան 25ամեակը երախարաշար այս Հ.Մ.Լ.Մ.ականին, որուն հաւանաբար ծանօթ չեն նոր սերունդի ներկայացուցիչներէն շաբերը:

«Մարզիկ» կ'ոգեկոչէ եղը. Թիւսիգեանին յիշափակը եւ այս առիրով կը ներկայացնէ հաւաքաւոր Հ.Մ.Լ.Մ.ականի անոր Էորիթնը արդայայդող մէկ գրութիւնը:

Գրութեան կից, եղը. Թիւսիգեանի ամփոփ կենսագրականը:

ինք անհաւատալի թուրող բերք մը՝ մեր նշանաբանէն ճառագայթող:

Բանասիրական նման աշխատանք մը ինքն իր մէջ երախտաւոր եւ մնայուն գործ մը պիտի նկատուէր անկասկած եւ պիտի ծառայէր նոր խոյանքներու:

Շատ բան կարելի է ըսել ընդհանրապէս Հ.Մ.Լ.Մ.ի, մասնաւորաբար Հ.Մ.-Լ.Մ.ի սկառուտական թեւին մասին: Եթէ յուշեր գրի առնենք կամ սկառուտական կեանքէն գրուագներ պատմելու սկըսինք, պիտի տեսնենք, որ իւրաքանչիւր Հ.Մ.Լ.Մ.ական, փոքրիկ գայլիկէն մինչեւ ամէնէն ծեր երէցը, պիտի կարենայ գիրք մը լեցնել: Եւ իւրաքանչիւր սկառուտի ծնողք, իր զաւակը Հ.Մ.Լ.-Մ.ին յանձնած օրէն ետք, որքան գոհունակութեամբ լեցուած ըլլալը բացարելու համար, իրական կեանքէ հազարաւոր պատկերներ պիտի կարենայ բերել իբրեւ փաստ:

1926-ին սկսեալ Հ.Մ.Լ.Մ.ի անդամ, պարզ սկառուտէն մինչեւ սկառուտական խմբապետի աստիճանին հասած, ես՝ շատերէն մէկը, պիտի ուզէի արիւնակիցներուս, անոնց՝ որոնք հետաքրքրուած են ազգային եռուզեռով, ընդգծել հետեւեալները, իբրեւ տարիներու փորձառութեան եւ ապրումի ժայթք, իբրեւ երէց եղորոր մը խտացեած գնահատմանք:

- Գաղթաշխարհի այս երկիրներուն մէջ, այն բոլոր երիտասարդները, որոնք անցած են Հ.Մ.Լ.Մ.ի շարքերէն, որոնք բերած են իրենց կարգապահ մասնակցութիւնը այս անկրկնելի կազմակերպութեան, եթէ ոչ հարիւրին հարիւր տոկոսով, սակայն վստա-

Եթէ կարելի ըլլար յառաջացը՝ թիւնը Լիբանանի, Սուրիոյ, Յորդանասանել միջազգային չափանիթ մէջ անհերքելի չով գատական մարմին մը, գաստերու լոյսին տակ, պիտի տեսնէ-որ ճշդէր, թէ գոյութիւն ունեցող նշանաբաններէն ո՞ր մէկը մարդկայինն է, ամէնէն ամբողջականը, ամէնէն առաքինին, զստահօրէն Հ.Մ.Լ.Մ.ի «Բարձրացի բ-բարձրացուր»ը պատւոյ ցանկին վրայ պիտի դրուէր:


Իսկ իր նշանաբանին ամէնէն հաւատարիմ կազմակերպութիւններէն մէկը, կրկին Հ.Մ.Լ.Մ.ը անպայմանորէն պիտի գար առաջիններուն հետ:

Արդարեւ, եթէ խղճամիտ բանասէր մը ժամանակ արամագրէր եւ մէկտեղել կարողանար պատերազմէն ետք կազմուած Հ.Մ.Լ.Մ.ի սկառուտութեան գործունէ:



1977. նատաճ՝ նշան Թիւսիգեան եւ Յովհաննէս Պայթարեան: Ուտքի Բիւլզանի Թորիկեան, Վարդգէս Տէր Կարապետեան եւ Վարդգէս Ալահայտոյեան:

ԵՂԲ. ՆՇԱՆ ԹԻՒՄԻՒԶԵԱՆ



Բազմավաստակ եւ հեղինակաւոր Հ.Մ.Ա.ական եղբ. Նշան Թիւմիւզեան ծնած է 1911ին, Տիգրանակերտ:

Փոքր տարիքին, թրքական հայածանքէն փախուստ տալով, ընտանիքին հետ փոխադրուած է Հալէպ, ուր յաճախած է Ազգային Հայկակեան վարժարանը՝ ստանալով ազգային առողջ դաստիարակութիւն:

Տակաւին անչափահաս, մեկնած է Պարսկաստան՝ գործի մը ձեռնարկելու նպատակով: Ծուտով Հալէպ վերադարձած եւ մոտած է նոր հաստատուած ելեկտրական ընկերութեան մէջ, իրբեն գործադրուերու վերակացու: Վերջապէս, լուսած է մէծ եղբօր գործին՝ լուսայափոխութեան, զոր շարունակած է նաև Փէյրութի մէջ, մինչեւ գործէ դադրիլը:

Կ'ամունանայ երգահան Բարսեղ Կանաչեանի աղջկան Սեղայի հետ եւ զօրավիզ կը կանգնի Կանաչեանի համերգներուն կազմակերպման: Կը բախտաւորուի երեք աղջկի եւ մէկ մանչ զաւակով:

Պատանի տարիքին կ'անդամագրուի Հ.Յ. Դաշնակցութեան եւ Հ.Մ.Ա.Ս.ի սկաուտական շարքերուն: Գլխաւոր դէմքերէն մէկը Կ'ըլլայ Հ.Մ.Ա.Ս.ի Հալէպի սկաուտական շարժումի տարածման եւ կազմակերպման: Պարզ սկաուտ, ապա խմբավետ, Սկաուտ, Խորհուրդի անդամ եւ Հալէպի մասնաճիշի վարչական՝ Նշան Թիւմիւզեան կը դառնայ Հ.Մ.Ա.Ս.ի բոլոր ձեռնարկներուն յաջողութեան նպաստող կարեւորագոյն

աշխատող ներէն մէկը:

Կը մասնակցի Հ.Մ.Ա.Ս.ի Սուրինոյ եւ Լիբանանի բոլոր Շրջանային ժողովներուն, ինչպէս նաև՝ միութեան համագաղութային կառոյցին ստեղծումէն ետք, Ա. եւ Բ. Պատգամաւորական ժողովներուն: 1974-1980 մաս կը կազմէ Հ.Մ.Ա.Ս.ի Կեդրոնական Վարչութեան, գանձապահի պատասխանատու պաշտօնով:

Նշան Թիւմիւզեան իրաւ սկաուտ էր, կոչումին ամենան պանուական եւ ամրոշական իմաստով: Խիստ էր իր անձին եւ շրջապատին հանդէպ: Անաչառութեամբ կը քննադատէր ու կը խարանէր սկաուտի, միութենականի եւ հայու համոզումներուն դէմ մեղանչող ներք: Բայց, յաջողած էր շահիլ բոլորին համակրանքը՝ շնորհի իր անկեղծութեան, անշահամնդրութեան եւ անվերապահ ծառայութեան:

Հ.Մ.Ա.Ս.ի գործերուն առընթեր, Նշան Թիւմիւզեան կը տանի նաև կուսակցական աշխատանք, ստանձնելով պատասխանատու պաշտօնութեր:

1961 Օգոստոսին, ան կը փոխադրուի Լիբանան, Պէյրութ, ուր կը շարունակէ ազգային եւ միութենական գործունէութիւնը: Կ'ըլլայ Ազգային իշխանութեան Տնտեսական Խորհուրդի անդամ եւ կը լծուի Հ.Մ.Ա.Ս.ի սկաուտական շարժումի վերաշխուժացման աշխատանքին:

1973ին, հայ սկաուտութեան հիմնադրութեան վարչունամեակին, լիբանանեան պետութեան կողմէ կը պարզեւատրուի՝ առ ի գնահատանք Սուրինոյ եւ Լիբանանի մարզական եւ սկաուտական կեանքին իր ունեցած ներդրումին:

Կը մահանայ 26 Մայիս 1980ին:

Հօրէն երկրորդ սերունդին ազգային կամ համագային կեանքի կազմակերպման աղջ են:

- Համբեցէ՛ք ձեզ շրջապատող կազմակերպութեանց դեկավարներէն մինչեւ պարզ անդամները եւ պիտի համոզվիք, որ Հ.Մ.Ա.Ս.ի սկաուտառութիւնը, հակառակ մասնագիտական իր շատ մը գիտարութիւններուն, կարողացած է փոխանցել կամ յառաջացնել հայապահպանութիւն մտահոգ ստեղծագործ սերունդ մը, խառնուածքով ներդաշնակ իր նշանաբանին:

Իբրեւ հայ տոկացող ու իբրեւ հայ կեանքին իմաստ տուող շատ կարեւոր տոկոս մը այսօրուան հաւատարիմներէն՝ անցած է Հ.Մ.Ա.Ս.ի սկաուտական շարքերէն:

Այն սկաուտութենէն, որ իր սկզբնական շրջանէն, ինչո՞ւ չէ, մինչեւ այսօր, տակաւին այն չէ, որ կրնայ ու պէտք է ըլլայ:

Երեւակայեցէ՛ք տղաք, որոնք հագան ամէնէն աժան սկաուտական տարագները:

Երեւակայեցէ՛ք տղաք, որոնք բանակումներուն իրենց ձեռքերով պատրաստած կերակուրներուն մէջ երեքեմն աղի փոխարէն աւազի հատիկներ ծամեցին, ու երեքեմն քնացան պատուած վրաններու տակ, բայց որոնք այսօր, դարձած դիրքի տէր մարդիկ, վաճառական կամ գործատէր, համալսարանաւարտ կամ պարզ գործաւոր, բայց որոնց երջանկան պարզ գիշատակները ընդմիշտ կապուած մնացին Հ.Մ.Ա.Ս.ի սկաուտառութեան

օրերուն, ուրկէ եւ իրենց ենթագիտակցութեան թէ գիտակցութեան մէջ պահանջին յստակ կարգապահական ոգի, ձեռներէցութեան կարողութիւն, շրջապատը սիրելու եւ յարգելու խառնըւածք, այլ իսութով՝ բարձրանալու տեսող, բարձրացնելու ուխտ:

Ու մանաւանդ անաղմուկ այլ տուն հայրենասիրական ապրում:

- Լաւ պիտի ըլլայ, իրապէ՛ս լաւ պիտի ըլլայ, որ պատմաբան մը կարենար Հ.Մ.Ա.Ս.ի մասին գրէր. գրէր բանակումային գունագեղութեամբ, տողանցքային հաղորդականութեամբ, ուուագախմբային մեծ բնակչութեամբ:

Անտեղեակներ տեղեակ ըլլային մեծ բնակչութեամբ, որ կապուեցաւ մեծ նշանաբանին, որպէսզի գիտակցական նոր

խուժումով սկառատական շարժումը փոթորկանար:

Այսօրուան սկառատը վաղուան ազգային-եկեղեցական շարժումներուն արթուն պահակնէ, ինչպէս երէկի սկառատը կը տեսնենք, այսօրւան ազգապահպանման հիմերուն խառնուած տոկուն ժայռ:

Քննեցէ՞ք արտասահմանի բոլոր միութիւնները ու պիտի հաստատէք, որ անպայման այսինչ վարչականը ժամանակին եղած է Հ.Մ.-Հ.Մ. սկառատ:

Տարիներու ընթացքին Մեծ նշանաբանը տուած է Մեծ Բերք:

Նոյն նշանաբանը պիտի տայ նոր Բերք:



Համա-Հ.Մ.-Հ.Մ.ական Ա. ընդհանուր բանակումին, Օգոստոս 1978, Քալամոս (Յունաստան): Զախէն աջ՝ Եղբայրներ Նշան Թիւիզեան (ապիտակ շապիկով), Տիգրան Քինը. Խոյեան, Վարդգէս Տէր

Կարապետեան և Վարուժան Սերոբեան:

Բ. շարք՝ եղբ. Յովհաննէս Պայթարեան:

Ազգային ու մարդկային այդ բերքին սիրոյն,

Ազնուական հիմնադիրներու պատկառելի յիշատակին,

Օդակուբ'նք ըսկառատական շարժումին շուրջ, որպէսզի վաղը ունենանք նոր օդակ, նոր բերդ, նորանոր դժուարութիւններու դէմ բարձրացող նոր ու հարազատ պատուար:

Երէկի բերքին նրմանողութեամբ, անփոխարինելի նշանաբանին հետեւողութեամբ.. «Բարձրացի՛ր-բարձրացուր»:

With the compliments of

Restaurant Al-Mayass

ԱՆՄՈՌԱՎԱԼԻ ԱՐԺԱՒ-ԲԱՆԱԿՈՒՄԸ...

Ներսեի Լիպարեան
ԱՆԹԻԼԻԱՍ

Երբեք քալել չեմ սիրեր: Զսիրելուս պատճառներէն մէկն ալ, կ'ենթաղրեմ, այս արշաւ բանակումն էր: Յուլիս 1988:

Հ.Մ.Լ.Մ.Ի Լիբանանի Շրջանային Խմբակետութեան նախաձեռնութիւնն էր այս արշաւ-բանակումը, որուն մասնակցելու իրաւունք ունէին Վարիչ Առաջնորդի եւ աւելի բարձր աստիճան ունեցող արհական խումբերու պատասխանատունը:

Վարիչ Առաջնորդի աստիճանս նոր էր տակալաւին, եւ իբրեւ առոյգ, կայտառ, երիտասարդ եւ խանդավառ տարր, մասնակցութիւնս պարտաւորիչ էր... փորձառութիւն ձեռք ձգելու համար:

Արշաւողները 20 հոգի էին, բաժնուած՝ չորս խմբակի: Ա. խմբակը արշաւի սկսելէն 15 վայրկեան ետք, Բ. խմբակը պիտի սկսէր արշաւել եւ նոյն ձեւով՝ Գ. եւ Դ. խմբակները: Ես Դ. խմբակին մաս կը կազմէի:

Արշաւողներուն ինքնաշարժով պիտի հետեւէին երկու եղբայրներ, իբրեւ նախնական դարմանումի եւ մատակարարումի պատասխանատուններ:

Ուրբաթ օր արշաւը սկսաւ իպրահիմ գետէն (Միջերկրական ծով ջմափած): Երեք օր պիտի քալէինք անդադար, պիտի անցնէինք շատ մը գիւղերէ, «short cut» պիտի ընէինք՝ «կարելով քանի մը ձորեր» եւ քնանայինք, կամ փորձէինք քնանալ հոն, ուր կը հասնէինք գիշերը: Գլխաւոր պայմանը այն էր, որ կիրակի երեկոյեան ժամը 6ին, արշաւին աւարտը յայտարարւէր Հ.Մ.Լ.Մ.Ի ձիւնիի ակումբէն:

Եղանակը ձիւնհայի ժամանակ էր: Օդը ո՛չ պաղ էր եւ ոչ տաք, ո՛չ անձեւոտ էր եւ ո՛չ արեւոտ, այդ պատճառով ալ ո՛չ «քարակ կրնայինք հագնիլ եւ ոչ՝ հաստ»... այլ՝ սկառտական լրման տարագ, պայտասակ, քնապարկ եւ ձեռնափայտ:

Արշաւին ընթացքին պատահեցան շատ դէպքեր, որոնցմէք քանի մը հատը իսկապէս անմոռանալի են:

...Եւ արշաւը սկսաւ: Շատ խանդավառ, կարգապահ եւ օրինաւոր, շարքերը ուղիղ, տարազները արդուկուած: Երբեմն-երբեմն օգնական մեր երկու եղբայրները կը հանդիպէին եւ կը ստուգէին մեր վիճակը (օրին բժիշային հեռածայն չկար տակաւին): Հետզհետէ շարքերը խանդարուեցան, սկառտական պայտասակը սկսաւ ծանր կշռել, բերանները

սկսան չորնալ եւ ծարաւ ըգ-գալ: Իւրաքանչիւր 40 վայրկեանը անդամ մը 10 վայրկեան հանգիստի իրաւունք ունէինք:

Օ ր ը սկսած էր մժնիլ եւ մենք տակ աւ ին կ'արշաւէ-ինք, միշտ իրարմէ 15 վայրկեան հեռաւուն -

ըրութեան սահմանը յարգելով: Մեր յարդուուն էր: Հեռուէն նշմարեցինք, որ գիւղին կեղրունը իրարանցում մը կար, որուն մասնակից էին նաեւ Ա., Բ. եւ Գ. խմբակներուն անդամները:

Հարցը հետեւեալն էր: Կոչ մը փախտաստ տուած էր ախոռէն եւ հասած՝ գիւղին կեղրունը: Գիւղացիները փորձած էին բոնել զայն, սակայն չէին յաջողած: Լուր ուղարկած էին կովուն տիրոջ, որ գայ եւ «ստանձնէ» կովը: Մինչ այդ, անասունը ազատ-համարձակ «ման կու գալ» գիւղին հրապարակը: Երթեւեկը ամբողջութեամբ կանգ առած էր եւ բազմութիւնը հանդիսատես դարձած էր կովուն պտոյտին: Առիթէն օգտարեկով սկառտ մը խեղկատակութիւններու սկսած էր: «Սկառտը միշտ ուրախ է եւ խանդավառ»...: Անձեռոց մը օդին մէջ ճօնելով «հոլէ՝ յ բորերօ, հոլէ՝ յ» կը կանչէր, սակայն կովը կատղերու նշաններ ցոյց չէր տար:

Կովուն տէրը կ'ուշանար եւ երթեւեկը տակաւին կը մնար սառած: Խանութպաններն ու ինքնաշարժներուն վարորդները սկսան գանդապահիլ:

- Բան մը ըրէք, ճամբան բացէք: Այս ի՞նչ է: Մենք կով խաղներու չենք եկած հոս: Ո՞ւր են քաղաքապետութեան ստիկանները...

(Օրին, Լիբանան պատերազմի մէջ էր եւ ոստիկաններու միշտ կարելի չէր հանդիպիլ... ուրեմն՝ «Սկառտը միշտ կ'օգ-



Նէ ուրիշին»: Առիթ է, մենք «Ճամբայի ջանք» երթեւեկը կանոնաւորելու: Բայց անկեղծ: Կովը իսկապէս արդեկը էր...»:

Արիներէն մէկը համբերութիւնը կորսնցուց: Խանութպահէ մը աւել մը փոխ առաւ եւ զայն բարձրացուցած՝ «Ուասաւաս...» յարձակեցաւ կովուն վրայ, զայն ճամբուն կեդրոնէն հեռացնելու նպատակով...

Սխալ գործեցինք, կովը կատղեցաւ: Թիրախի ճշգեց ժողովուրդը (ի մասնաւորի տարազաւորները) եւ հակայարձակումի անցաւ: Ու վազվուտուր մըն էր, որ սկսաւ: «Մուկ-կատու»ի նմանակը, «մարդ-կով» տարբերակով:

Գիւղացիները, որոնք սկիզբը կը գնահատէին մեր աշխատանքը, սկսան պախարակել եւ մեղադրել մեզ:

- Գացէք ձեր տան դիմաց խաղցէ՞ք: Ի՞նչ է, ձեր ըթանը կով չէ՞ք տեսած, եկած էք մեր գիւղը իրարո՞ւ անցընելու...»

Բայց մենք կովէն աւելի ճարպիկ գուրս եկանք, գէտ մինչեւ տիրոջ հասնիլը: Մարդը իր կովը առաւ, մենք ալ կծիկը տուինք... նոյնիսկ մոռցանք աւելլը խանութպանին վերադրածնել...

Այդ օր, Եահշուշ գիւղէն երեք գիւղ անդին գիշերեցինք:

Երկրորդ օրը ամենածանրն էր, այն իմաստով, որ ամենաերկար տարածութիւնը պիտի քալէինք արշաւին ընթացքին: Արդէն նախորդ օրուան արշաւին հետքերը սկսած էին ի յայտգալ: Ուուծ ոտքեր, որոնք կը մերժէին կօշիկ մտնել եւ յոդնած մկաններ, որոնք շարժելու հրահանգը ակամայ կ'անտեսէին: Լսելի սկսած էին դառնալ նաեւ կարդ մը դժոհութիւններ: Սակայն պէտք է քալէինք եւ...

...Բաւական արշաւելէ ետք, հասանք Ուաթա ժող գիւղը, ուրկէ «short cut» մը պիտի ընէինք տափաստանային տեղէ մը, հասնելու համար այլ գիւղ մը:

Ուաթա ժողի տափաստանային տեղը ընդարձակ եւ հարթ տարածութիւն մըն էր, ուր ոչ մէկ ծառ գոյութիւն ունէր, այլ՝ միայն չորս յարկանի երկուորեակ չէնքեր, դաշտին կեդրոնը, բաւական մը դէպի ներս քաշուած: Ուրիշ ոչ մէկ բան:

Նախապէս որոշուած էր, որ երբ չէնքերուն սահմանը հասնինք, 15 վայրկեան դադար պիտի առնենք:

Հասանք որոշուած վայրը եւ հազիւ տակաւին նոր նստած էինք... ումբակոծում մը սկսաւ: Ռմբակոծուղը տափաստանային տեղն էր եւ մենք...

- Այս ի՞նչ է...

- Հո՞ս ալ սկսան...

- Խո՞ւմը, գետին ա՛ռ...

- Սողացէ՞ք...

- Ո՞ւր սողանք...

- Ի՞նչ սողալ: Վազէ՛, գլուխտ պատէ...

Իւրաքանչիւր արշաւող պայուսակը շալկեց եւ

սկսաւ վազել: Բայց ո՞ւր: Մի՛ հարցնէք: Նոյնիսկ ծառ մը գութիւնն չունէր տափաստանին մէջ, ուր կարենայիր գուն քեզ խարել եւ ծառին տակ փորձել պահուըսիր: Միակ փրկութիւնը որը չէնքերն էին: Այդ պահուուն կը վստահեցնեմ, որ նոյնիսկ 100 մեծը վազքի աշխարհի ախոյեանը իր արագութեամբ պիտի չկարենար մեզ գերազանցել, նոյնիսկ պայուսակով, քնապարկով, ձեռնափայտով եւ մեր գերյոգնած վիճակով:

Մինչ այդ, չէնքերուն բնակիչները կը բացագանցէին.

- Շէնք մտէ՞ք, ձեր գլուխը ազատեցէ՞ք...

- Դուք իւնիթ է՞ք (հապա ի՞նչ ենք)...

- Այս ժամուն ի՞նչ կ'ընէք հոս (կէսօր էր եւ արեւը կիզիչ)...

- Զեզի չըսի՞ն, լուր չփոխանցեցի՞ն...

- Ո՞վ, ի՞նչ լուր պիտի փոխանցէրու... (մեր խմբապետն էր):

- Ծօ՛ այսօր ուազմափորձի օր է: Զեզի տեղեակ չպահեցի՞ն...

...Մենք ի՞նչ կը ներկայացնէինք, որ փորձը կազմակերպողները մեղ տեղեակ պահէին: Ինչո՞ւ մենք զիրենք տեղեակ պահած՞ծ էինք, որ այդ դաշտէն պիտի անցնինք...

Քիչ մը հանդարտեցանք, բայց ի՞նչէ՞ն վերջ: Աստուած մէկուն մեծ պայուսակ մը կոնակին, երկար եւ այդքան արագ վազել թող չտայ...

Ամբողջութեամբ սպառած էինք: Ո՛չ ոտք մնացած էր, ո՛չ կոնակ, ո՛չ երեսի գոյն, ո՛չ ալ արշաւելու ախորժակ...

Յաջորդ հանգրուանը «պղտիկ» ձոր մը անցնի էր (նաեւ գետ մը):

Վերը յիշուած Ուաթա ժողի վազքի մրցում»ին, ես եւ երկու այլ արշաւողներ ոտքի վնասուածքներ ունեցանք, եւ որպէսզի ձորը անցած ժամանակ բարդութիւններ կամ ուշացումներ չունենանք, մեզի թելալըրուեցաւ Կարմիր Խաչի (մատակարարի) ինքնաշարժով փոխադրուիլ ֆաքրա գիւղ, որուն բերդին աւերակներուն չուրջ ծրագրուած էր քնանալ:

Մատակարար եղայրները տեղեակ ըլլալով «short cut»ին առնելիք ընթացքէն, ինչպէս անցնող գետակին մէջ արշաւողներուն առնելիք լոգանքէն, իրենք ալ իրենց կարգին, լոգանքի գաղափարէն խանդավառ, երեք «վիրաւոր»ներուս առաջարկեցին լոգանք առնել... Ֆաքրայի ձիւնհալի ջուրերով:

Սկիզբ առաջարկը կատակ կը կարծէինք: Աւել ուշ հաստատեցինք, որ առաջարկը լուրջ էր: Արդէն իրենց երթեւեկին ընթացքին «պաղ բաղնիք»ին աշխարհագրական դիրքն ալ որոշ շած էին:

Դիրքը... Ֆաքրայի ամենաբանուկ մայր պողոսային վրայ: Ճամբուն եզերը,



Երկու մեթր բարձրութեամբ, ձիւնհալի ջուրերուն յատուկ «Ճամբաներ»էն մէկուն տակ, ուրկէ ձիւնհալի ջուրերուն ճնշումին պատճառով՝ ջուրին կէսը, երկու մեթր բարձրութեամբ, ճամբուն գրեթէ մէջտեղը կը հոսէր: Հոն էր «բաղնիք»:

Առանց մէկուն զգացնելու ջուրին «գովութիւն»ը չափեցի: Ջուրը պէտք եղածէն աւելի «զով» էր: Ուրեմն, արագ ձեւով պէտք էր հնարք որոնել, լոգանքէն խուսափելու համար:

Ճիշդ էր, որ մատակարար եղայրները «առաջարկած էին» լոգանքը, սակայն առաջարկներ կան, որոնք չեն կրնար մերժուիլ, որովհետեւ շատ յաճախ թափուն հրահանգներ կը պարունակեն:

Հնարքը անպայման կարեւոր էր եւ...

- Ես քիչ մը կոկորդի բորբոքում ունիմ, հարբուխի «Հոտեր» սկսած եմ առնել: Վաղը արշաւը շարունակելու համար, լաւ կ'ըլլայ...

- Պաղ լոգանքը հարբուխը արմատէն կը կտրէ:

- Մէկ ծունկս շատ գէշ կը ցաւի: Մէկ ոտքի վրայ ջուրին ճնշումին գետին կը գլուրիմ (խակապէս ջուրը ահոելի ճնշումով կը հոսէր):

- Նախ վնասուած ծունկդ ջուրին տակ դիր, «ցաւ-մաւ» չի մնար: Վերջը լոգանք կ'առնես: Մտիր ջուրին տակ:

- ...^o

- Մտիր:

Եւ մտայ: Վարդագոյն մորթով մտայ սառած ջուրին տակ եւ լաւ կը յիշեմ, շա'տ լաւ... Կապոյս մորթով դուրս եկայ «բաղնիք»էն, հազիւ 2 կամ 3 երկվայրկեան դիմանալով: Ամբողջ մարմնով կը դողայի բառին խսկական առումով: Նոյն ճակատագիրին ենթարկուեցան նաեւ միւս երկու «վիրաւոր»ները:

Պարագան տարեեր էր մատակարար երկու խմբապետներուն, որոնք մատակարարելու (ինչու չի նաեւ մատակարարւելու) ախորժակէն ուժ առած, իւրաքանչիւրը մօտաւորապէս 10 վայրկեան, սառած ջուրով պաշտօնապէս լոգանք առաւ օճառով եւ «շամփու»ով: Մինչ մայր պողոտայի ինքնաշարժեներուն ընթացքը կը դանդաղէր. մարդիկ երկու «խենթ»երուն լոգանքը կը դանդաղէր:

Պէտք է խոստովանիլ, սակայն, որ սառած ջուրով լոգանքը կենանք տուաւ մեզի եւ մանաւանդ մեր ոտքերուն: Նոյնն էր պարագան նաեւ մնացեալ եղայրներուն, որոնք լոգանք առած էին ձորէն անցնող գետակին մէջ:

Արինը սկսած էր եռալ մեր մարմնին մէջ եւ մեր դէմքերը կ'այրէին արեան ճնշումէն:

Մեր ոտքերը (եթէ կարելի էր տակաւին այդպէս կոչել) յատուկ ձեւերով խնամելէ ետք, գիշերեցինք նոյն գիւղը:

Կէս օր եւ արշաւը աւարտին կը հասնէր:

Ճարթնումը առաւտուեան ժամը 8ին կատարուեցաւ՝ փոխան 6ի: Եւ իւրաքանչիւր աշխատանք ինքնաբերաբար երկու ժամով յետաձգուեցաւ: Բայց այդ երկու ժամը պէտք էր այլ տեղէ շահիլ: Կէսօրուան ճաշը Զմմառի մէջ պէտք է կատարէ-ինք:

Արշաւողներուն քայլերը գդալիօրէն դանդաղած էին,

մարմինները ծանրացած եւ սկառուտական շարք գոյութիւն չունէր կարծէք: Խմբակներուն միջեւ 15 վայրկեանի տարբերութիւն չէր մնացած եւ խմբակային արշաւը վերածուած էր խմբային արշաւի: Բարեբախտաբար, ծանր վիրաւորներ չկացին եւ բոլորն ալ, հակառակ իրենց «կոտրտած» ոտքերուն, հաստատ եւ վճռակամ կը մնային արշաւը «խնրով - բարով» աւարտելու իրենց որոշումին մէջ:

Արշաւողները գիտեն: Իսկ անոնք որոնք տեղեակ չեն, պէտք է գիտնան, որ արշաւելու ընթացքին վայրէջքը վերելքէն շատ աւելի գժուար եւ յոգնեցուցիչ է: Ճիշդ է, որ վերելքին կը յոգնիս եւ ուժ կը վատնես, իսկ վայրէջքին՝ ոչ, սակայն վայրէջքին հետեւանքները աւելի ուշ ի յայտ կու գան: Երեւակայեցէք, որ Պիքֆայային Անթիլիաս կ'իջնէք ինքնաշարժով եւ ձեր ոտքը միշտ արգելակիցն (Փրկ.ն) վրայ է...

...Եւ մեր «արգելակիչներն ալ «տաքցան» որոշ ժամանակ մը ետք: Երբ Զմմառ հասանք, ոչ ոք ուտելու կամ ճաշ պատրաստելու ախորժակ ունէր: Զեմ գիտեր նոյնիսկ, եթէ ճաշած ենք կամ ոչ, որովհետեւ անմիջապէս քունի անցած եմ:

Կարճ դադարէ մը ետք, ձոր մը կտրելով, մեր քայլերը ուղղեցինք Հարիսա, ուրկէ ճոպանուղիով (թելեֆերիք) պիտի փոխադրուէինք ձիւնի, ապա՝ Հ.Ս.Լ.Մ.ի ձիւնի ակումբը:

Մինչ այդ, արշաւողներուն գանգատները հասած էին իրենց գագաթնակէտին:

- Ասիկա ծրագիր չէ: Երեք օր անդադար քայլել կ'ըլլա՞յ: Գոյնէ այսպան երկար ընէին: Ի՞նչ է, մեզի ոռապ՛ք կարծեցին:

Եւ տակաւին լուռած եւ չմոռցուած նախադասութիւններ եւ վերագրումներ:

Ճոպանուղին մէջ բոլորը սկսած էին ագամօրէն արտայայտուիլ, սակայն Շըջանային ճիւղի խմբապետէն նայուածք մը բաւարար եղաւ «լեզուները կլելու»: Քար լրութիւն:

Եւ որովհետեւ այդ գանդաղ ընթացքով մեր ժամկէտը յարդար պիտի ըրյացինք, ճոպանուղիէն իջնելէ ետք, մեր գերյունածութիւնը անտեսելով, նաեւ որոշ չափով «պատիֆ»՝ մեր թոյլ լեզուներուն, Շըջանային ճիւղի խմբապետը հրահանգեց... վագել մինչեւ Հ.Ս.Լ.Մ.ի ձիւնի ակումբ:

100 տոկոսով բոլորս ալ հրահանգը գործադրեցինք, նախ՝ իրեւ հրահանգ, երկրորդ եւ հիմնականը, վայրկեան առաջ ակումբ հասնելով պաշաւին աւարտը յայտարարելու համար:

Վագել ընթացքին ձիւնիի շրջանն ալ թնդացուցինք մեր պոռչուուքով (առանց Եահշուլ գիւղին ճակատագիրին ենթարկուելու...):

Հ.Ս.Լ.Մ.ի ձիւնիի ակումբը հասնելէ ետք, «Ով հայ արի» քայլերով աշխատանքին աւարտը յայտարարուեցաւ:

Մինչ արշաւողները պաղ զովացուցիէք մը ետք կը պատրաստուէին ակումբէն մենականը, յայտարարուեցաւ, որ մօտ օրէն տեղի պիտի ունենար նոյնանման երկրորդ արշաւ-բանկում մը, որուն ընթացքին աւելի երկար միջոց մը պիտի կարէինք, աւելի կարճ ժամանակի մը ընթացքին: Կամաւորներէն կը պահանջուէր իրենց անունները արձանագրել:

Իրարանցում մը տեղի ունեցաւ 20 արշաւողներուն մէջ:

Իւրաքանչիւրը կ'ուզէր իր անունը առաջինը արձանագրել...

Հ.Ս.Ը.Մ. - Հ.Ա.Ս.Կ.Ի ԼՈՌԻՒՄ ՄԻԱՎՈՐԸ

(Ա. ՄԱՄ)



Թղթակից ԼՈՌԻ

Lոռու մարզում սկաուտական շարժումը հիմնադրուել է 1995ին, վանաձորում: Նոյն թուականից վանաձորի ըստաւտները Սեպակերի 21ը նշում են որպէս «Վանաձորի Սկաուտների Օր»:

Ներկայումս Լոռու մարզում սկաուտական միաւորներ գործում են վանաձոր եւ Ալավերտի քաղաքներում: Վանաձորի միաւորի ջանքերով միաւորներ են ձեւաւորուել եւ գործել նաեւ Ախթալայում (1998-1999), Սպիտակում (1998), Ստեփանավանում (2000-2001), Մարգահովիտում (2000-2002), Տաշիրում (2000-2002), որոնք, ցաւօք, ֆինանսաւորման բացակայութեան

պատճառով դադարել են գործել:

Ներկայումս միաւորը Հայաստանի հիւսիսային տարածաշրջանում սկաուտութեան զարգացման ուղղութեամբ իրականացնում է աշխատանքներ:

ՄԻԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆԸ

●1995

Զեւաւորուել է առաջին սկաուտական խմբակը:

Սեպակերին Լոռու գեղատեսիլ բնութեան մէջ տեղի ունեցաւ Գիւմրի - Վանաձոր առաջին բանակումը:

●1996

Ամրանը Վանաձորի երկու սկաուտները մասնակցել են Ծաղկաձորում տեղի ունեցած Ա.Պ.Հ. երկրների առաջին բանակումին:

Մասնակցել են «Ուրախների եւ հնարամիտների ակումբ» մարզային մրցաշարին եւ գրաւել առաջին տեղ:

●1997

Նախապատրաստական աշխատանքները կատարելուց յետոյ Վանաձորի 12 սկաուտները մասնակցել են Լոռու Ֆիալետովո հանգստեան տանը տեղի ունեցած համահայաստանեան բանակումին:

Մասնակցել են մարզային «Գիտելիք ինտելեկտուալ խաղեր»ի մրցաշարին՝ գրաւելով երկրորդ տեղը:

●1998

Վանաձորի 5 սկաուտներ



ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ



մասնակցել են համահայաստանեան Զ. բանակումին:

Վանաձորի 5 սկաուտներ մասնակցել են համահայաստանեան աստիճանաւորական բանակումին՝ ստանալով համապատասխան աստիճաններ:

●1999

Վանաձորի 25 սկաուտներ մասնակցել են Երեւանում կայացած «Սկաուտի Օր» ուղարկում համահայաստանեան բանական մարզադաշտի բարեկարգման կամաւորական աշխատանքներին:

Մայիսի 1-2ը, Հայաստանի եկեղեցների ու վանքերի մաքրման ու բարեկարգման ծրագրի շրջանակներում 30 սկաուտներ իրենց մասնակցութիւնն են բերել Սանահին վանքի եւ նրա շրջակայքի բարեկարգման ու մաքրման աշխատանքներին:

Կազմակերպուել է երդման

սկաուտական շարժման ընդլայնման ծրագիր:

Այցելութիւն Լոռու մարզի 7 քաղաք-ներ՝ Ալավերդի, Սպիտակ, Մտեփանաւան, Տաշիր, Սանահին, Իջևան, Մարգահովիտ, որտեղ պայմանաւորուածութիւններ են ձեռք բերուել Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի համակիրների հետ, որոնք ընդունում էին Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի



արարողութիւն Ծիծոնակաբերելում:

Միաւորի 10 սկաուտներ մասնակցել են Համահայաստանեան գայլագումին: Նոյեմբերի 15-17ը Վանաձորի «Կիրովական» հիմնադրամ որոշում նրանք մասնակցել են մարզի սկաուտական գարգացման ծրագրի համաձայն նախատեսուող սկաուտական նակումին ու սեմինարին շարքին:

Սեմինարը տեղի ունեցաւ 2000 Ապրիլի 15-17ը Վանաձորի «Կիրովական» հիմնադրամ, որին Վանաձորից մասնակցեցին այն 6 դպրոցների ներկայացուցիչները, որտեղ ըստ նախնական պայմանաւորուածութեան պէտք է գործէին սկաուտական նոր խմբեր: Ներկաները սեմինարին մասնակցում էին տարիքային երկու խմբերով՝ վերոյիշեալ քաղաքներից չափահաս անդամներ, որպէս ապագայ միաւորների պատասխանատուներ եւ պատանիներ ու աղջիկներ, որպէս ապագայ սկաուտիմբակեներ: Սեմինարից յետոյ յաջողութեամբ ձեւաւորուած խմբերի աշխատանքները ճիշդ ուղղորդելու նպատակով, Վանաձորի խմբապետները այցելութիւն կատարեցին վերոյիշեալ քաղաքներ, իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու եւ սկաուտական շարժումը աշխատայինելու նպատակով:

Վանաձորի, Ալավերդու, Սպիտակի, Մակուտանաւանի, Տաշիրի, Մարգահովիտի 55 սկաուտներ եւ վարչականներ մասնակցեցին Երեւանում կայացած «Սկաուտի Օր» ուղարկուած համահայաստանեան բրիգին:

Օգոստոսին տեղի ունեցաւ Երեւան-Լոռի բանակումը, որին մասնակցեցին նաև սեմինարից յետոյ ձեւաւորուած միաւորներից 32 սկաուտներ:

Վանաձորի 12 գայլիկներ մասնակցեցին համահայաստանեան Ա. կարգի բանակումին՝ ստանալով համապատասխան կարգ, իսկ 4 սկաուտ պատասխանատուներ՝ համահայաստանեան գայլիկական սեմինարին:

7 սկաուտներ մասնակցեցին համահայաստանեան Ա. կարգի բանակումին՝ ստանալով համապատասխան կարգ, իսկ 4 սկաուտ պատասխանատուներ՝ համահայաստանեան գայլիկական սեմինարին:

Սեպտեմբերին, Ուքրայինայի Գուռուգութ քաղաքում կայացած «Excel Scout» սեմինարին Վանաձորից մասնակցեց Ա. Կարգի խմբապետուհի, միաւորի գայլիկ պատասխանատու Անահիտ Ոսկանեանը:

●2001

Մայիս- Միաւորը կազմակերպեց Բ. Կարգի եռօրեայ սեմինար, որին մասնակցեցին Վանաձորի, Ալավերդու, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Մարգահովիտի 35 սկաուտներ:

Մայիս- Կազմակերպուեց արշաւր-քանակում, որը եղրափակուեց երդման, խոստման եւ փոխանցման արարողութիւններով:

Յուլիս- Վանաձորի 23 սկաուտներ մասնակցեցին Համահայաստանեան սկաուտական բանակումին ու սեմինարներին:

Յուլիս- Վանաձորի միաւորը Տաշիրում կազմակերպեց 21 սկաուտների երդման արարողութիւն:

Օգոստոս- Վանաձորի 9 սկաուտներ

մասնակցեցին գայլիկական սեմինարին եւ 28 գայլիկներ՝ համահայաստանեան գայլիկական բանակումին:

Սեպտեմբերին Վանաձորի միաւորը իր ուժերով կազմակերպել է բանակում, որին մասնակցել են Վանաձորի, Ալավերդու եւ Տաշիրի 60 սկաուտներ:

Հոկտեմբերին, կամաւորների միջազգային տարուան կապակցութեամբ միաւորը մասնակցել է «Բարի կամք, բարի գործ, բարի ելք» խորագրով միջոցառումներին եւ լաւագոյն մասնակցութեան համար ստացել է վկայագիր:

●2002

Փետրուար- Վանաձորի 17 սկաուտներ մասնակցեցին Համահայաստանեան Ա. Կարգի բանակումին եւ ստացան համապատասխան կարգեր:

Ապրիլ 18- Գուգարաց թեմի Առաջնորդարանի բակում կազմակերպուեցին երջական եւ սկաուտական երդման ու գայլիկական խոստման արարողութիւններ: Նոյն օրը տիկնիկային թատրոնի յարակից կանաչապատ տա-

րածքում կազմակերպուեց ծառատունկ եւ օրը եղրափակուեց տիկնիկային թատրոնի բեմում սկաուտների ուժերով կազմակերպուած համերգով: Նշուած արարողութիւնների շարքին ներկայ գտնուեցին եւ մասնակցեցին Լոռու մարզաքաղաք, Վանաձորի համայնքի ղեկավարներ, մշակոյթի եւ հասարակական գործիչներ, Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Կենտրոնական Վարչութեան անդամներ:

Մայիսին, Վանաձորի միաւորը իր ուժերով կազմակերպել է երջական բանակում, որին մասնակցել են 28 երջներ:

Յունիս- Վանաձորի 12 սկաուտներ մասնակցել են Հայկական Կարմիր Խաչի կողմից կազմակերպուած առաջին բուժօգնութեան դասընթացին:

Յուլիս- Վանաձորի միաւորի առաջին բուժօգնութեան խումբը մասնակցել է Հայկական Կարմիր Խաչի կողմից կազմակերպուած առաջին բուժօգնութեան միջ-մարզային առաջնութեանը՝

BDF ••••



Schwarzkopf
PROFESSIONAL

b^c
bonacure

IGORA
VARIO
BLOND
PLUS

Vital
STYLING

MATIS

IGOFLEUR

Clynol
hair

Degussa

IGORA
royal

SILHOUETTE

Natural
STYLING

Bodycology

VIN
VitaTrace Nutrition Ltd

SELD
SAL

AGENT EXCLUSIF. Tel: 09-214507/9/10

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ



գրաւելով երկրորդ տեղը:

Ցույլիսի 13-20, Վանաձորի միաւորը կազմակերպել է բանակում, որին մասնակցել են Վանաձորի, Ալավերտու եւ Տաշիրի 100 սկառուտներ:

Վանաձորի թուով 14 սկառուտներ գնահատելի մասնակցութիւն են ունեցել համա-Հ.Մ.Լ.Մ.-ական է. բանակումին եւ արժանացել են «Տիպար խըմբակ»ի մրցանակին:

Նոյեմբերին, Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.-ի լոռու մասնաճիւղը մասնակցել է Հ.Հ. հասարակական կազմակերպութիւնների ոչ-կառավարական կազմակերպութիւնների «Expo-2002» համագումար-ցուցահանդէսին, որին լաւագոյնս ներկայացրել է կազմակերպութիւնը եւ մշակութային համարներ, որոնց համար ստացել է համապատասխան վկայագրեր:

Վանաձորի 2 սկառուտներ մասնակցել են թայլանտի հա-

«Excel Scout» բանակումին մասնակցեց Վանաձորի միաւորի խմբապետ էտմոն Վարդանեանը:

Ցունուար-Ցունիս-Մի քանի միջազգային եւ հասարակական կազմակերպութիւնների, ինչպէս նաև Լոռու մարզպետարանի եւ Վանաձորի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացրել է «Բաց դռներ» ծրագիրը, որի համար ստացել է չնորհակալագիր:



մաշխարհային բանակուտներ մասնակցել են գայլիկ պատասխանատուների սեմինարին, 48 գայլիկներ՝ համահայտանեան գայլիկական բանակումին:

●2003

Փետրուար Վանաձորի եւ Ալավերտու 16 ըսկառուտներ մասնակցեցին համահայտանեան Ա. կարգի բանակումին ու ստացան համապատասխան համապատասխան համապատասխան կարգեր:

Ապրիլ՝ «Հայ Սկառուտի Օր» ուսանկապութեամբ կազմակերպութեամբ տօնական երեկոյ, որտեղ յանձնուեցին չնորհակալագըրեր Վանաձորի միաւորի առաջին 5 խմբապետներին:

Ապրիլ-Մայիս-Ու քրայինայի գուգութիւնը քաղաքում կայացած էր կազմակերպութիւնը:

Ցունուար-Ցունիս-Մի քանի միջազգային եւ հասարակական կազմակերպութիւնների, ինչպէս նաև Լոռու մարզպետարանի եւ Վանաձորի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացրել է «Բաց դռներ» ծրագիրը, որի համար ստացել է չնորհակալագիր:

Վանաձորի 15 սկառուտներ մասնակցել են գայլիկ պատասխանատուների սեմինարին, 48 գայլիկներ՝ համահայտանեան գայլիկական բանակումին:

Սեմինարի պատասխանատուն եւ բանակումի Աքելլան Վանաձորի գայլիկ պատասխանատու Անահիտ Ռուկանեանն էր:

Ցունիս-Ցուլիս-Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.-ի լոռու մասնաճիւղը մասնակցել է երեխաների պաշտպանութեան միամսեակի շրջանակներում Վանաձորում անցկացւող միջոցառումների շարքին, որի համար Վանաձորի քաղաքապետարանի կողմից ստացել է չնորհակալագըրեր:

Ցունիս-կազմակերպուել է եռօրեայ արշաւ, որին մասնակցել են 80 սկառուտներ եւ երէցներ:

Օգոստոս-երէցական արշաւ-բանակում գէպի Հաղբատ՝ Վանաձորից եւ Ալավերտուց 60 սկառուտների մասնակցութեամբ: Արշաւը եզրափակուեց երդման արարողութեամբ:

Մեպտեմբեր 15-16- Վանաձորի միաւորը մասնակցեց «ՀԿ - ՀԱՄԱՅՆՔ - 2003» ցուցահանդէսին, որի ընթացքում ներկայացրեց Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.-ը:

Մեպտեմբեր 21- Վանաձորի միաւորը կազմակերպեց անկախութեան օրուան եւ Հ.Մ.Լ.Մ.-ի 85ամեակին նուիրուած «Այսօր Արագած, վաղը Արարատ» խորագրով արշաւ՝ գէպի Արագածի հարաւային գագաթը:

Նոյեմբեր- Որպէս ընկերային ոլորտում կատարած աշխատանքների գնահատական՝ լոռու մարզպետի կողմից արժանացել է յատուկ չնորհակալագիր:

Լոռու 68 սկառուտներ մասնակցել են համահայաստանեան սկառուտական բանակումին: 53ը՝ Վանաձորից, 15ը՝ Ալավերտուց:

Հոկտեմբեր-Դեկտեմբեր-Միաւորը մասնակցել է «Բաց դռներ - 2» ծրագրին:

Նոյեմբեր- Լոռու մարզպետ առաջին անդամ իրականացրուել է գայլիկական աստիճանատութիւն:

Նոյեմբեր- 20ին կազմակերպուել է «Ոսկէ աշուն» գայլիկական միջոցառում:

Դեկտեմբեր- կազմա-

Կերպուել է այցելութիւն
1988ի աւերիչ երկրաշարժի
գոհերի յիշատակի յուշակո-
թող, դրուել է ծաղկեպսակ:

Երէցական ՀԱՍԿ թիմը
մասնակցել է «Պրէյն-ոփնդ»ի
մարզային առաջնութեանը և
անցել է քառորդ եղբափակիչ:

Դեկտեմբերի 25ին անց-
կացուել է «Շնորհաւոր Ամա-
նոր» միջոցառումը, որին
մասնակցել են թուով 75 գայ-
լիկներ, սկաուտներ, երէց-
ներ:

Դեկտեմբերի 28ից մինչեւ
2004ի Յունուարի 4ը Վանաձորի միաւո-
րի խմբապետ էտմոն Վարդանեանը
մասնակցել է Շարժայում (Արաբական
Միացեալ էմիրութիւններ) կազմա-
կերպուած առաջին միջազգային
սկաուտական հաւաքին:

●2004

Յունուարի 13- Հ.Մ.Հ.Մ.-Հ.Ա.Ա.Կ.ի
կենտրոնական Վարչութեան կողմից

www.scout.am



կազմակերպուած Ամանորեայ համա-
հայաստանեան միջոցառումանը մասնակ-
ցել են Վանաձորի միաւորի գայլիկա-
կան, սկաուտական եւ երէցական լաւա-
գոյն խմբակները: Միջոցառման ընթաց-
քում Վանաձորի խմբապետ էտմոն
Վարդանեանը ճամաչուել է տարուան
լաւագոյն խմբապետ, իսկ Ֆելիքս
Մկրտումեանը՝ տարուան լաւագոյն
գայլիկ:

Փետրուարի 7ին Վանաձորի
միաւորը մասնակցել է Հայ
Առաքելական Եկեղեցու կազ-
մակերպած Ա. Սարգսի յիշա-
տակութեան եւ «Երիտասարդ-
ների Օր»նութեան Օր»ուան
նուիրուած հանդիսութեանը՝
ստանալով շնորհակալագիր:

Փետրուարի 28ին կազմա-
կերպուել է ձմեռնային արշաւ
դէպի Թէժ լեռ:

Փետրուարի 29ին կազմա-
կերպութեան գրասենեակում
կազմակերպուել է շախմատի,
շաշկու եւ նարուու առաջնու-
թիւն:

Մարտի 5-7ը Մաղկաձորում տեղի
ունեցած Ա. Կարգի համահայաստան-
եան սեմինարին մասնակցեցին Վանա-
ձորի միաւորի 9 աստիճանաւորներ:

(Մնացեալը յաջորդիւ)

Philippe Photo Trade



- Audio / Video Production / Post Production Systems
- Liner / Non-Liner Editing Systems
- Data / Video Large Screen Projection Systems
- Audio / Video Systems for Professional Application
- Conferencing / Simultaneous Translation Systems
- Language Labs & Conventional Training Aids Systems

**EXPERTS IN AUDIO-VISUAL SYSTEMS INTEGRATION
AND TOTAL CONTROL APPLICATION**

Head Office: 1(a) Mesaha St., Orman Sq., Dokki, Zip Code: 12311 A.R. Egypt.
Tel: 7491350 (8Lines) Fax: 7481069 E-mail: philippe@ritsec2.com.eg

Alex. Branch: 33 Sidi El-Metwally St., El-Attarin / Alexandria
Tel: (03)4916017 Fax:(03)4923051 E-mail: philippe@ritsec2.com.eg

Philippe Photo Trade

Assadourian Bros.



ՍԿԱՌՈՒԹԱԿԱԲ

ԻՆՉՊԵՍ ՈՒՏԵԼ ԵՒ ԻՆՉ ՈՒՏԵԼ

Մնունդը աշխուժութեան խթան մըն է: Առանց սնունդի կարելի չէ ապրիլ: Մնդառութեան նպատակն է մարմնին կողմէ վատնը-ւած ուժերը փերանորոգել:

Մնունդին կարեւորութիւնը, սակայն, պէտք չէ մղէ կարծելու, որ շատ ուտելով մարդ չուտ կ'աճի կամ աւելի զօրաւոր կ'ըլլայ: Ընդհակառակն, ստամփսը ծանրաբեռնելով՝ մարմինը կը թուլնայ ու կը գիրնայ, կամքը եւս կը թուլնայ եւ կ'առաջնորդէ հիւանդութիւններու:

Քիչ ուտելն ալ վնասակար հետեւանքներ կ'ունենայ: Քիչ ուտողը կը հիւծի, կը տժգունի, կը տկարանայ եւ ի վերջոյ կը հիւանդանայ:

Ուտելու համար պէտք է հետեւիլ կարգ մը կանոններու:-

● Ուտել որոշ ժամերու:

● Ուտել դանդաղօրէն:

● Հաւ ծամել եւ կերակուրները լորձունքով շաղել: Ակռաներուն վերապահուած աշխատանքը լաւ կատարել, այլապէս ստամփսը չուտ կը յոգնի:

● Եթէ շատ յոգնած էք, պէտք չէ ուտել: Ընդհակառակը, պէտք է պառկիլ ու հանգստանալ:

● Ուտելէ անմիջապէս ետք պէտք չէ խաղալ կամ մարզանք ընել:

● Զգուշանալ շատ տաք նիւթեր

ուտելէ եւ խմելէ:

● Մնդառութեան չափը նկատի ունենալ ըստ տարիքի եւ աշխատանքի:

● Սկառուտ մը կամ մարզիկ մը աճման տարիքի մէջ ըլլալով՝ պէտք է լաւ ուտէ:

● Ֆիզիքական յոգնեցուցիչ աշխատանք կատարողը աւելի առատ սնունդի պէտք ունի, քան նստած կամ մտաւորական աշխատանք կատարողը:

● Զմեռը շատ աւելի կարիքը կ'ունենանք տաքութեան՝ ջերմուժի: Հետեւաբար, պէտք է լաւ սնունդ ստանալ, խոկամառը՝ պէտք է թեթեւ ուտել:


Հաւ ուտելու համար հարկ է ծանօթը ըլլալ կենսանիւթերու տեսակներուն եւ գիտնալ, թէ իւրաքանչիւր կենսանիւթի՞նչ ուտելիքի մէջ կարելի է դտնել:

Ստորեւ՝ ամփոփ ակնարկ մը անհրաժեշտ կենսանիւթեր պարունակող ուտելիքներու մասին:

Ա. ԿԵՆՍԱՆԻՒԹ

Ա. կենսանիւթ (vitamin A) ստանալու համար ուտել ձկան իւղ, կաթ, կարագ, պանիր, մածուն, հաւկիթ, լեարդ, երիկամ, ուղեղ: Նաեւ՝ ստեպիին, լոլիկ, դդում, վարունգ, կաղամբ, հազար, կանաչ լուրիս, շոմին, դեղձ, ծիրան եւ կեռուս:

Ա. կենսանիւթ ստացողը կ'ունենայ առողջ, փայլուն եւ ողորկ մորթ, առատ եւ առողջ մազեր, գեղեցիկ եղունգներ, սուր տեսողութիւն (մանաւանդ՝ գիշերը) եւ մանրէական հիւանդութիւններու դէմ դնելու ուժ: Ա. կենսանիւթը



կը կանոնաւորէ նաեւ երեխաներուն աճը:

Ա. կենսանիւթին պակասը կ'առաջնէ աչքի, մորթի եւ մարսողական գործարաններու հիւանդութիւններ: Խոկ շատ մէծ քանակութեամբ Ա. կենսանիւթը վնասակար է: Դեղահատի կամ ներարկումի ձեւով արուած Ա. կենսանիւթը պէտք է առնել բժիշկի յանձնարարութեամբ, անոր որոշած դեղաչափով ու ժամանակով, այլապէս չափազանցեալ գործածութիւնը կը յանդի գիտու ցաւի, փսխունքի, ջղայնութեան եւ թունաւորումի:

Պ. ԿԵՆՍԱՆԻՒԹ

Պ. կենսանիւթ (vitamin B)





ստանալու համար ուտել հատիկներ, մասնաւորապէս անոնց կեղեւը, դեռահաս ցորեն, գարեխուրի թթվամոր, սեւ հաց, գետնախնձոր, ստեպղին, չոմին, հազար, ոսպ, լոլիկ, նարինչ: Նաեւ՝ կաթ եւ կաթնեղէններ, կոփու լեարդ, հաւկիթ, ձուկ, թարմ միա, երիկամ:

Պէտք կենսանիւթը կը սրէ յիշողութիւնը եւ ըմբռներու կարողութիւնը, կը փարատէ մտային եւ ֆիզիքական յոգնութիւնը, կը պայքարի ջղայնութեան եւ կանխահաս ծերութեան դէմ, կը կանոնաւորէ մարսողութիւնը եւ կը վանէ պնդութիւնը:

Պէտք կենսանիւթը անհրաժեշտ է աղմուկին պատճառած ջղային սպառումը չչղոքայնելու համար:

Պէտք կենսանիւթին պակասը կ'առաջացնէ ջղային, մկանային եւ մարսողական հիւանդութիւններ:

ՍԵ. ԿԵՆՍԱՆԻՎԹ

Սէ. կենսանիւթ (vitamin C) ստանալու համար ուտել նարինջ, լեմոն, ելակ, ձմերուկ, խնձոր, տանձ, դեղձ, սեխ: Նաեւ՝ լոլիկ, կանաչ եւ կարմիր պղպեղ, կաղամբ, վարունգ, հազար, չոմին, բողկ, աղատքեղ եւ այլն:

Սէ. կենսանիւթը կը չնորհէ առողջակուներ եւ լինտեր, ծկուն յօդեր եւ փայլուն մորթի: Հիւանդութիւններու դէմ կ'աւելցնէ մարմնին դիմադրողական ուժը եւ արագօրէն կը սպիացնէ վէրքերը:

Սէ. կենսանիւթին պակասը կ'առաջացնէ արիւնահոսութիւն եւ մարմնի ընդհանուր տկարութիւն:

ՏԵ. ԿԵՆՍԱՆԻՎԹ

Տէ. կենսանիւթ (vitamin D) ստանա-

լու համար ուտել ձկան իւղ, իւղոտ ձուկերու միս, սարտին, լեարդ, հաւկիթ, կաթ, կարագ:

Տէ. կենսանիւթ կարելի է ստանալ նաեւ արեւու ճառագայթներէն:

Տէ. կենսանիւթ անհրաժեշտ է առողջութիւններ եւ ակռաններ ունենալու համար:

Տէ. կենսանիւթի պէտք ունին մասնաւորապէս մանուկները:

Տէ. կենսանիւթն ալ խտացեալ ձեւով, դեղահատի կամ ներարկումի միջոցով կը գործածուի իբրև կեղ, որուն չափազնցեալ գործածութիւնը կը նիհարցնէ, կը ակարացնէ եւ ի վերջոյ կը թունաւորէ մարմինը:

Տէ. կենսանիւթին պակասը կ'առաջացնէ ոսկրաթեքութիւն եւ մկանային ջղաձգութիւն:

The Champs Élysées just steps away and the Parc Monceau nearby


HOTEL



PAVILLON MONCEAU
PARIS

*Full of charme,
Tastefully decorated 36 rooms
and 6 suites with individual
heating/air conditioning,
direct access telephone line,
internet connection, minibar,
safety box and satellite TV.
Private bathroom with hairdryer.
The suites can accommodate
3 adults or a family
with parents and 2 children.*

PAVILLON MONCEAU



43 rue Jouffroy d'Abbans 75017 Paris

Tel 331 56 79 25 00 - Fax 331 42 12 99 38

infos@pavillon-monceau.com
www.pavillon-monceau.com



ԿԱՐՄԻՐ ՏԱՐԱՋԸ ՄԱՐԶԻԿՆԵՐՈՒՆ ԱՌԱԽԵԼՈՒԹԻՒՆ ԿՈՒ ՏԱՅ

**Ս.Ա.
ՊԵՅՉՐՈՒԻԹ**

Բրիտանացի գիտնականներու համաձայն, մարզական բարձրացքին կարմիր հագնիլը կ'օգնէ մարզիկներու յաղթանակին:

Տարբեր համալսարանին հետազոտողները Մայիսին «Նէյչըր» թերթին մէջ գրած

են, թէ կարմիրն ազդեցութիւնը կրնայ կապուած ըլլալ եղափոխական հակադարձութեան մը, որ կը գործէ ենթագիտակցութեամբ՝ հակառակողը սանձելու համար:


Անոնք կ'ըսեն, թէ մարզական տարազներուն գոյնը շգելու համար այսուհետեւ պէտք է աւելի լաւ մտածուի:

Տարբեր գիտանականներու կողմէ նախապէս կատարւած հետազոտութիւնները ցոյց տուած են, թէ ֆութապոլիազողներու պարագա-

յին, արական սեռային թեսթութերոն հորմոնին համեմատութիւնները ամէնէն բարձրը կ'ըլլան, երբ անոնք իրենց երկրին մէջ կը մրցին:

Տարբեր մասնագէտներին տոքթ. Ռոպերթ Պարթըն ըսած է, թէ նման հակազդեցութիւն մը կրնայ տարազի գոյնին պարագային եւս իյայտ գալ:

«Յարգ չենք գիտեր, թէ կարմիրը հակառակորդին թեսթութերոնը կը ջնջէ^o, թէ զարկ կու տայ զայն հանգնող



ԾՈՒԿԻ ՑԱԽԻ ԿԱՆԽԱՐԳԻԼՈՒՄ

Վազքի, մէկ կամ երեք քալլ ուստումի եւ կարգ մը այլ մարզական երու մասնակցող մարզիկներ իրենց ծունկերը մեծ ճնշումներու կ'ենթարկեն:

«Վազողի ծունկը» արտայայտութիւնը կը գործածուի մարդոց կողմէ, բժշկական շարք մը հարցերու պարագային, որոնք կրնան ցաւ պատճառել ծունկին առջեւի մասին:

Խուսափելու համար ծունկի ցաւէ, Ուղամարմնութեան (orthopædie) Վիրաբուժներու Ամերիկեան Ակադեմիան եւ Մարզական Բժշկագիտութեան Ուղամարմնութեան Ամերիկեան Ընկերակցութիւնը կը սերկայացնեն հետեւեալ առաջարկները-

● Մարմինը առողջ եւ կայտառ վիճակի մէջ պահել, հակաշիռի տակ առնելու կամ կանխարգիկելու համար ծունկի ցաւը:

Եթէ անձը շատ ծանր է, պէտք է սիհարնայ, ծունկերուն վրայ ճնշումը թերեւնելու համար:

Վազելէ կամ որեւէ այլ մարզանքէ («Հելթտէյ»)

առաջ պէտք է 5 վարկեան «տաքնալու» մարզանքներ ընել, ապա՝ սթրեչինկ:

● Սթրեչինկը, յատկապէս՝ դէմքը վարդիրով, կ'օգնէ ծունկին շուրջ նեցուկ հանդիսացող կառոյցները ձկուն պահելու: Այս ձեւով մարզական շարժումները անոնց բորբոքումը պատճառելու նուազ հաւանականութիւն կ'ունենան:

Պէտք է սթրեչինկ ընել մարզանքն առաջ եւ ետք:

● Մարզումները աստիճանաբար աւելցնել, պէտք է խուսափիլ յանկարծակի փոփոխութիւններէ՝ մարզանքին չափին մէջ:

● Վազքի յարմար կօշիկներ հագնիլ:

● Ճիշդ ձեւով վազել: Պէտք է առջեւ ծորիլ, ծունկերը կոր վիճակով: Նաև պէտք է վազել տափակ եւ համեմատաբար կակուղ մակերեսի վրայ: Պէտք չէ ուղղակի վառիվար վազել, այլ՝ քալել կամ վիկակ ձեւով իշնել:

անձին թեսթութերոնին համեմատութեան», յայտնած է ան, աւելցնելով, թէ մասնագէտներուն յաջորդ քայլը ատիկա գտնելը պիտի ըլլայ:

«Կը կարծեմ, թէ քիչ մը երկուքը գերակատար են», ըսած է ան:

Պարթըն եւ անոր աշխատակիցը՝ Ռասալ Հիլ ուսումնական խաղերէն մարտական չորս խաղ՝ կռիվամարտ, թէքուանտո, յունահռոմէական ըմբչամարտ եւ ազատ ոճի ըմբչամարտ, ուր մրցակիցներուն կարմիր կամ կապոյտ տարագներ տրուած են:

Անոնք նկատած են, որ



Հորս խաղերուն պարագա-
յին, կարմիր հագնողները
շատ աւելի խաղեր յաղթած
են:

Հետազօտողները կը շեշ-
տեն, որ ասիկա հմտութեան
եւ ուժի նման ազդակներու
կարեւորութիւնը չ'անտե-
սեր:

Տեղեկութեանց աւելի
խոր ուսումնասիրութիւն մը
ցոյց տուած է, որ գոյնի
առաւելութիւնը դերակա-
տար է, միայն երբ մրցակից-
ները համեմատաբար հաւա-
սար կարելիութիւններ եւ
կարողութիւններ ունին:

ԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ԱՉԳԵՑՈՒԹԻՒՆԸ

Նման մրցումներու, գոյ-
նի ազգեցութեան պատճառ-
ները կարելի է գտնել մեր



եղափոխութեան անցեալին
մէջ, կ'ըսեն մասնագէտներ:

Անսառուններու աշխար-
հին մէջ, կ'ենթադրուի, որ
կարմիրը կապուած է առող-
ջութեան, յարձակողական
տրամադրութիւններու եւ
թեսթոսթերոնի բարձր հա-

մեմատութիւններու:

Սակայն, Նիուքասը հա-
մալսարանին կենսաբաննե-
հին մէջ, թէ յայտնաբերումնե-
րը հետաքրքրական են, բայց
ինք համոզուած չէ, որ կար-
միրը յատուկ կարեւորու-

թիւն ունի՝ բաղդատած այլ
գոյներու, ինչ կը վերաբերի
անսառուններու աշխարհին
մէջ տիրապետութեան նշա-
նի:

Տարըմի հետազօտողները
նաեւ նախնական ուսումնա-
սիրութիւն մը կատարած են
«Եւրօ 2004»ի մրցաշարքի
արդիւնքներուն, որոնք ցոյց
տուած են, թէ 5 խմբակներու
խումբերը աւելի լաւ ար-
դիւնքներ ապահոված են՝
երբ կարմիր տարազով խա-
ղացած են:

Անոնք ըսած են, թէ իրենց
յայտնաբերումները կրնան
ազդել մրցաշարքերու ըն-
թացքին տարազներու կապ-
ւած օրէնքներուն վրայ:

(Օգտագործուած աղբիւր՝
«Պի.Պի.Սի.»)

Maison Mere

4 Sekkat El Manakh, Cairo - Egypt
Tel: (202) 3913296 - 3918542
Fax: (202) 3903899


Ramses Hilton

Tel: (202) 5758000 - 5744400
Direct: (202) 5751790

Zamalek

11 Hassan Sabry st., Degla center
Tel: (202) 3322121 - 3322130
Fax: (202) 3322130

VARTAN KAZANDJIAN



KAZANDJIAN

E-mail: vartan@intouch.com

Joaillier-Orfevre Fonde en 1920



ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ԵՒ ՄԵԾԱՐԱՔԻ ԵՐԵԿՈՅ՝ Հ.Մ.Լ.Մ.-«ԱՐԱՐԱՏ»Ի 90ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ

Արա Քէօհնէլեան
ԳԱՀԻՐԵ

Ճաբաթ, 18 Յունիս 2005ի
երեկոյեան, Գահիրէի Հ.-
Մ.Լ.Մ.-«Արարատ»ի վար-
չութիւնը ընդունելու-
թեամբ եւ մեծարանքի երե-
կոյով մը նշեց միութեան հիմնադրու-
թեան 90ամեակը՝ Հելլոպոլսոյ «Յուսա-
բեր» ակումբի «Լ. եւ Ս. Գարագաչեան»
սրահին մէջ: Հանդիսութիւնը վայելեց
հովանաւորութիւնը թեմի ընտրեալ
Առաջնորդ Աշոտ Վրդ. Մնացականեանի
եւ նախագահութիւնը Գահիրէի թեմա-
կան ժողովի ատենապետ տէր եւ տիկին
Անդրանիկ Մեսրոպեանի:

Օրուան պատուոյ հիւրն էր Եգիպ-
տասի մէջ Հայաստանի Հանրապետու-
թեան դեսպան Ռուբէն Կարապետեան: Ներկաներու շարքին էին հայ կաթողիկէ
համայնքի Առաջնորդ Օգոստինոս Արք.

Գուսան, Գահիրէի քաղաքա-
կան ժողովի ատենապետ Պերճ
Թերզեան, Աղեքանդրիոյ քա-
ղաքական ժողովի եւ Հ.Մ.-
Լ.Մ.-«Կամք»ի ատենապետ
եղբ. Վահէ Պէնօհանեան եւ տի-
կինը, Հայաստանի դեսպանա-
տան կազմը, Գահիրէի քաղա-
քական եւ թեմական ժողովնե-
րու անդամներ, մարզական,
մշակութային եւ բարեսիրա-
կան միութիւններու ներկայա-
ցուցիչներ, ուղեկից միութիւն-
ներու անդամներ եւ Հ.Մ.Լ.Մ.-
«Արարատ»ի քոյրեր ու եղ-
բայրներ:

Հանդիսութեան սկիզբը,
Հանդիսավար եղբ. տոքթ. Սու-
րէն Պայրամեան ողջունեց ներկաները
եւ ընթերցեց այս առիթով Հ.Մ.Լ.Մ.-ի
Կեդրոնական Վարչութենէն եւ Աղեք-
սանդրիոյ Հ.Մ.Լ.Մ.-«Նուապար»էն ըս-
տացուած շնորհաւորական գիրեր:



Զախէն աշ՝ եղբ. Շեզի Կէվրէկեան, Հ.Մ.Լ.Մ.ի «Մառայութեան»
շքանշանակիր Վարդ Ալեքսանեան, եղբ. Վարուժան Գազանեան,
Օգոստինոս Արք. Գուսան, Հայաստանի դեսպան Ռուբէն Կարապետեան,
Առաջնորդ Աշոտ Վրդ. Մնացականեան, օրուան նախագահ Անդրանիկ
Մեսրոպեան, Պերճ Թերզեան եւ եղբ. Վահէ Պէնօհանեան:



Օրուան նախագահը կը ստանայ
իր յուշանուէրը:



Հ.Մ.Լ.Մ.-«Արարատ»ի պատույ
նախագահ եղբ. Վարուժան
Գազանեան եւ վարչութեան
ատենապետ եղբ. Շեզի Կէվրէկեան
յուշանուէրներ կը փոխանակեան:

Ապա, ան ներկաներուն ներկայացուց
Հ.Մ.Լ.Մ.-«Արարատ»ի 90ամեայ պատ-
մութիւնը՝ մեծ պաստառի վրայ համա-
կարգչային հեռասփոռումով:

Շնորհաւորանքի խօսք արտասանեց

Առաջնորդ Աշոտ Վրդ. Մնացականեան:
Ան ողելուչեց յիշատակը անցեալի նուիր-
եալ սերունդի ներկայացուցիչներուն եւ
հաւատք, ուժ եւ կորով մաղթեց ազգա-
յին բոլոր մարզերու մերօրեայ գործիչ-
ներուն:

Յաջորդեց միութեան երկարամեայ
ծառայողներուն մեծարանքը: Հանդի-
սավար եղբայրը, յանուն Հ.Մ.Լ.Մ.-
«Արարատ»ի վարչութեան, ջրակիրեց 32
եղբայրներ եւ քոյրեր, որոնց յանձնուե-
ցան միութեան զինանշանով զարդար-
ւած գեղեցիկ յուշապնակներ: Մեծար-
եաներուն յուշանուէրները յանձնեցին
Հ.Մ.Լ.Մ.-«Արարատ»ի պատուոյ նա-
խագահ եղբ. Վարուժան Գագանձեան եւ
ատենապետ եղբ. Ճեզի Կէվրէկեան:

Այս առիթով մեծարուեցան հետեւ-
եալ եղբայրներն ու քոյրերը:-

Գագանձեան Վարուժան, Միարիկ-
եան Պետրոս, Գարակէօգեան Ֆրէտի,
Զաքարեան Խոսրով, Թումայեանց Եր-
ւանդ, Մազլումեան Գէորգ, Պայրամ-
եան Սուրէն, Ուկերիչեան Յակոբ, Թու-



Թեմի լճարեալ Առաջնորդ Աշոտ
Վրդ. Մնացականեան կը փոխանցէ
շնորհաւրական իր խօսքը:

մայեանց Անահիտ, Գարակէօգեան Էտի,
Ասատուրեան Պերճ, Զաքարեան Վա-
դարչ, Թումայեանց Կարօ, Ասատուր-
եան Հայկ, Ասատուրեան Կարօ, Գա-
գանձեան Վարդան, Գագանձեան Ճէրի,
Զաքարեան Թովմաս, Մելիքեան Էտ-
ուար, Մուրատ Ֆոււատ, Քէօնէլեան
Լորիս, Քէօնէլեան Կարէն, Թորոսեան
Իվան, Դելիքեան Լեւոն, Թորոսեան
Պերճ, Մազլումեան Արմէն, Ուկերիչ-
եան Առաքել, Յակոբեան Խեչօ, Շիկէց-

եան Սոնա, Պայրամեան Սոնա, Ուկե-
րիչեան Սոնա եւ Գալիքաքեան Կարպիս:

Հանդիսութեան աւարտին, տիրող
մթնոլորտէն խանդավառուած, ներկա-
ները կատարեցին սրտաբուխ նուիրա-
տըւութիւններ:

Այսպէս, տասնամեակ մը եւս անցաւ
Հ.Մ.Լ.Մ.-«Արարատ»ի հիմնադրութե-
նէն: Ընթերցուած չնորհաւրագիրնե-
րը, նկարներու ընկերակցութեամբ ներ-
կայացուած պատմութիւնը, 1914էն մին-
չեւ օրս, առիթ մը եղան աւելի մօտէն
ճանչալու «Արարատ»ը եւ թէ՝

Որքա՞ն սերունդներ անցած են անոր
կամարներուն տակէն:

Որքա՞ն հաւատարիմ եղբայրներ եւ
քոյրեր իրենք զիրենք նուիրաբերած են
«Արարատ»ին եւ անոր մեծ ընտանիքին՝
Հ.Մ.Լ.Մ.ին:

Փառք ու պատիւ Հ.Մ.Լ.Մ.-«Արա-
րատ»ի առաքելութեան նուիրուած
անցեալի թէ ներկայի երախտաւորնե-
րուն, որոնց չնորհիւ կը գոյատեւնք
մինչեւ օրս:

**Sarkis
or
Paul**



SASSOUNIAN INC.

Tools - Supplies - Machines

Complete Line Of Jewelry Supply

716 S. Olive Street
Los Angeles, CA 90014

Tel: (213) 627-1220
(213) 627-1206
Outside Ca: 1-800-544-4419
Fax: (213) 623-6981

www.sassouniantools.com E-mail: info@sassouniantools.com



Հ.Մ.Լ.Մ.Ի ՍՈՒՐԻՈՅ ՍԿԱՈՒՏ. ԽՈՐՀՈՒԹՎՆԵՐՈՒ ԴԻՒԱՆԱԿԱՆ ՑՐԴ ԽՈՐՀՄԱԾՈՂՈՎԸ

Լիկա Լալէեան
ՀԱԼԵՊ

Սկառուտ. Խորհուրդներու խորհրդաժողովները, որոնց նպատակն է բարեկամել շրջանի մը սկառտական գործունէութիւնը եւ նոր թափ տալ անոր աշխատանքներուն:

Այս նպատակին թելադրուած՝ Հ.Մ.Լ.Մ.Ի Սուրբիոյ Շրջանային ըՄկառուտ. Խորհուրդը կազմակերպեց Սուրբիոյ մասնաճիւղերու Սկառուտ. Խորհուրդներու դիւանական ՑՐԸ խորհրդաժողովը, որ տեղի ունեցաւ 12 Յունիս 2005ին, Սուրբիահայ Օգնութեան Խաչի ընկերաբժշկական կեղունի «Գոհարիկ Համալեան» սրահին մէջ, ներկայութեամբ՝ Հ.Մ.Լ.Մ.Ի

Հալէպի, Գամիշլիի, Քեսապի եւ Լաթաքիոյ մասնաճիւղերու Սկառուտ. Խորհուրդներու դիւաններուն, Շրջանային Սկառուտ. Խորհուրդի եւ խմբապետութեան անդամներուն, ընդամէնը՝ 20 մասնակից: Խորհրդաժողովը վարեց Շրջանային Սկառուտ. Խորհուրդի ատենապետ եղբ. Մանուկ Քէօշկէրեան:

Խորհրդաժողովը բացուեցաւ «Յառաջնահատակ» քայլերգով: Ատենապետ եղբ. Մանուկ Քէօշկէրեան բարի գալուստ մաղթեց ներկաներուն, նշելով Հ.Մ.Լ.Մ.Ի նպաստը՝ սուրբիահայութեան սկառտական, մարզական եւ մշակութային կենցերուն: Ան ըսաւ, որ խորհրդաժողովին



ՃՇԴՈՒՄ

Տոքթ. Միսաք Արզումանեանի յուշերու Ա. բաժինի առաջին նկարին մէջ («Մարզիկ», թիւ 274 էջ 11) երեւող զինուրականը հայագի գնդապետ էմիլ Յակոբեանն էր:

նպատակն է Հ.Մ.Լ.Մ.ի Սուրբոյ սկառուտական շարքերուն պատասխանատուները համախմբել եւ միասնաբար քննարկել մասնաճիւղերու սկառուտական գործունէութեան, դաստիարակչական աշխատանքներու եւ ծրագիրներու միօրինականացման կարելիութիւնները: Եղբայրը շեշտեց նաեւ, որ Հ.Մ.Լ.Մ.ի նպատակը իր կազմութենէն ի վեր եղած է ծառայութիւն եւ նուրիում, նշանաբան ունենալով «Միշտ պատրաստա» եւ «Բարձրացի՛ բարձրացուր» ը:

Ներկաներու ծանօթացումէն ետք, Շրջանային Սկառուտ. Խորհուրդի ատենադպրուհի քոյր Լիզա Լալիկան ներկայացուց Խորհուրդին երկամեայ տեղեկագիրը, որուն յաջորդեցին մասնաճիւղերու Խորհուրդներու տեղեկագիրներուն ընթերցում եւ անոնց շուրջ լուսաբանական հարցումները:

Այնուհետեւ քննարկուեցան խորհրդաժողովի օրակարգին կէտերը.՝ Խորհուրդներու յարաբերութիւններ եւ ներքին դժուարութիւններ, Ս. Աստուածածնայ տօնին առիթով տարեկան տողանցք Քեսապի մէջ, Տէր Զօրի սկառուտական նորակազմ կորիգ, տարագներ, սեմինարներ, սկառուտական հրատարակութիւններ, տարեկան բանակումներ եւ խարու-

կահանդէսներ, յուշանուէրներ, Տէր Զօր ուխտագնացութիւն, զըշաններու յարաբերութիւններ եւ առաջարկներ:

Խորհրդաժողովի մասնակիցներուն այցելեցին Շրջանային Վարչութեան ատենապես եղբ. Պօղոս Պալիոզեան, վարչական եղբայրներ Սովուս Քէշկէրեան եւ Խաժակ Տիլապէրեան: Այս առիթով, եղբ. Տիլապէրեան չնորհաւորեց Շրջանային Սկառուտ. Խորհուրդն ու խմբապետութիւնը իրենց օգտաշատ նախաձեռնութեան համար, գնահատեց մասնաճիւղերու աշխատանքները, հաստատելով որ այս խորհրդաժողովը սերունդներու ազգային դաստիարակութեան ծառայող ժողով մըն է:

Ցայտնենք, որ Շրջանային Սկառուտ. Խորհուրդը ժողովականներուն համար պատրաստած էր յատուկ թղթածրարներ, որոնք կը պարունակէին դաստիարակչական նիւթեր եւ Հ.Մ.Լ.Մ.ի ծրագիր-կանոնագիրներ: Իբրեւ յուշանուէր, Շրջանային Սկառուտ. Խորհուրդը իւրաքանչիւր մասնաճիւղի նուրիեց ապակեայ բաժակ մը՝ Վարդան Մամիկոնեանի գծանկարով:

Խորհրդաժողովը փակուեցաւ «Ով հայ արի» քայլերգով:

Հ.Մ.Լ.Մ.ի ԳՈՐԾԻՆԻՈՅ ՎՈԼԻՊՈԼԻ ՊԱՏԱԿՆԵՐՈՒ ԽՈՒՄԲԻ ՅԱԶՈՂՈՒԹԻՒՆԵՐԸ

Կարպիս Գույումճեան Աթէնք

Հրջանի 16 խումբերու մրցաշարքին երկրորդ հանդիսանալով, Հ.Մ.Լ.Մ.ի Յունաստանի Գործինիոյ մասնաճիւղի վոլիպովի պատանիներու խումբը, վերջերս, իրաւունք ստացաւ մասնակցելու համայունական ախոյեանութեան մրցումներուն:

Հ.Մ.Լ.Մ.ի խումբը, մարզիչ Խրիսթօնումեանի ջանքերով, շրջանի լաւագոյն եւ բարձր մակարդակի խումբերուն դէմ արձանագրեց փայլուն արդիւնքներ:

Մանօթ է, որ պատանիներու մրցաշարքի մրցումներուն վիճակաձգութեամբ կը մասնակցին բոլոր դասակարգերու խումբերը:

Հ.Մ.Լ.Մ.ի խումբին փորձերը եւ մրցաշարքի երթի ու դարձի մրցումներուն մէկ մասը տեղի ունեցան տեղւոյն «Զաւարեան» կեղրոնի փակ մարզա-




Զախէն աշ, ոտքի՝ Արապեան Կարպիս, Գարամանեան Անդրանիկ, Չալըքեան Աղամ, Հելվաճեան Գարլօ եւ Ռումեան Խրիսթօ (մարզիչ):

Նստած՝ Զարուիքեան Վարդգէս, Հելաճեան Ալեքսան, Աղաճանեան Կարէն, Աղաճանեան Արմէն եւ Աքսիորիս Գուստավ:

Դաշտին մէջ:

Կան ախոյեանութեան մրցումներուն Մաղթենք, որ խումբը համայունական պատուաբեր դիրքերու տիրանայ:

ՏԱՅՆԱՊԱԿԱՆԱՅԻՆ



ԵՇՄԻԱԾԻՆ

Սալբի Լատոյեան
Պէջրուիթ

Լ օմիածին քաղաքը պատմական վաղարշապատ քաղաքն է, որ 1945ին ստացած է իր ներկայ անունը։ Ան կը գտնուի Երևանէն 15 քլմ. արեւմուտք։

301ին, երբ քրիստոնէութիւնը պետական կրօնք կը հռչակուի, Էջմիածնի մէջ կը հիմնուի մայր տաճար։ Գրիգոր Լուսաւորիչ կ'ունենայ տեսիլք մը։ Իրեն կ'երեւի Քրիստոսը, որ ցոյց կու տայ բլուր մը եւ կը պահանջէ, որ անոր վրայ կառուցէ Հռիփսիմեանց կոյսերու յիշատակին «աղօթքի տուն» մը։ Աստուածային խորհուրդը կատարելով, Գրիգոր Լուսաւորիչ, Տրդատ թագաւոր, նախարարներ եւ հաւատացեալ ժողովուրդը շուտով կը կործանեն հոն գտնուող հեթանոսական մեհեանը եւ տեղը

կը կառուցեն Հայաստանի առաջին եկեղեցին՝ Էջմիածինը (301-303)։

405 թուականին Մեսրոպ Մաշտոց էջմիածին կը բերէ հայոց գիրերը եւ հոն կը հիմնէ հայկական առաջնորդը, ուր կը թարգմանուին շատ մը գիրեքեր։

1171ին էջմիածնի մէջ կը հիմնուի առաջին տպարանը եւ այսպէսով ան կը դառնայ հայ ժողովուրդին մշակութային եւ եկեղեցական կարեւոր կեղրոնր։

Էջմիածնի մէջ կը գտնուի Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը, որուն ներկայ գահակալն է Գարեգին Բ. Ներսիսեան Կաթողիկոս։

ԳԻՏԱԿԱՆ


ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ

Երկիրը արեգակնային դրութեան այն մոլորակն է, որ բնակուած է մարդոցմով։ Ան գնդա-

ձեւ է եւ մոլորակներուն մէջ երթագույնին է Արուսեակէն եւ Փայլածուէն ետք։

Երկիրը ունի երեք խաւագական կեղեւը, որ 33 քլմ. թանձրութիւն ունի ցամաքամասերուն տակ եւ 6 քլմ.՝ ովկիանոսներուն տակ։

Բ. «Մակմայի Վերարկուն», 2900 քլմ. թանձրութեամբ, որուն տակ ջերմաստիճանը 2000°C է եւ ձնչումը այնքան բարձր է, որ նիւթը հաստատուն եւ հեղուկ վիճակներու մէջ կը գտնուի։



Դ. Կեղրոնական կորիզը, որ բաղկացած է հոսող նիւթերէ։

Երկիր մոլորակին տրամագիծը 12.713 քլմ. է մէկ բեւեռէն միւսը եւ 12.756 քլմ. է հասարակածին վրայ։



Արծիւր թուչուններու ընտանիքին ամէնէն մեծն է: Անոր հասակը կը հասնի մինչեւ 76 սանթիմեթրի: Հնդհանրապէս էդ արծիւները աւելի մեծ կ'ըլլան՝ քան արուները:

Աշխարհի վրայ արծիւի մօտառուապէս 59 տեսակ գոյութիւն ունի: Արծիւին տեսողութիւնը մարդու տեսողութենէն 4 անգամ աւելի սուր է, ինչ որ կ'օգնէ, որ ան հեռ-

ւէն դիւրութեամբ տեսնէ իր որսը:

Արծիւները իրենց բոյնը կը շինեն լքուած անտառին մէջ, բարձր ծառի մը վրայ, ուր հասնիր շատ դժուար է եւ երբեմն՝ անկարելի:

Թուչուններու մէջ արծիւը մէծագոյն եւ լաւագոյն բոյնը կը շինէ: Ան առաւելագոյնը կրնայ երեք հաւկիթ ածել:

Այս կենդանիները ընդհանրապէս կ'ապրին ցուրտ երկիրներու մէջ: Հայաստանի մէջ արծիւներու ընտանիքէն նշանաւոր է քարարծիւը:

ՀԱՆԵԼՈՒԿ



Կը ծնիմ վանդակի մէջ
եւ կ'աշխատիմ
անդադար:

(Պատասխան՝ յաջորդիւ:
Նախորդ հանելուկին
պատասխանն եր՝ ծառ):



ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵԼԱՐՉԱՒ


Հեծելարշաւը գոյութիւն ունի 1880ական թուականներէն ի վեր: Ան կը նկատառէր ժամանակի ժամանցի լաւագոյն միջոցներէն մէկը:

1817ին, գերմանացի երիտասարդ մը երկու անիւ իրարու միացնելով կը ստեղծէ հեծանիւ մը, որուն հետ 14,4 քլմ. ճամբայ կը քշէ՝ ոտքերը օգտագործելով: Այս հեծանիւը շատ մեծ ժողովրդականութիւն կը գտնէ, մինչեւ 1861, երբ տեղի կ'ունենայ ոտնակի («pedal»ի) գիւտը: Ոտնակով հեծանիւ քշելը աւելի դիւրին եւ արագ է:

1890ին ստեղծուած հեծանիւները կը նմանին մեր այսօրուան հեծանիւններուն:

1883ին, Անգլիոյ մէջ կը հիմնուի հեծանիւի առաջին ֆետերասիոնը՝ «National Cyclists' Union» անունով:

1896ին, առաջին անգամ ըլլալով, հեծելարշաւը մաս կը կազմէ ողիմափական խաղերուն:





Էլի Հովհեան

«ՄԱՐԶԻԿ»Ի «ՔԱԶԱԼԵՐ ԱՆԴԱՄ»ՆԵՐ

Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան որոշումով, հաստատուած է «Մարզիկ»ի «Քաջալեր անդամ»ներու դրութիւն մը: Թերթին «Քաջալեր անդամ» կը նկատուին բոլոր անոնք, որոնք տարեկան 200 եւ աւելի ամերիկեան տողար կը նուիրեն անոր քարգաւաճման ծրագիրներուն:

«Քաջալեր անդամ»ներու անունները կը հրատարակուին թերթին յաջորդական 12 թիւերուն մէջ: «Մարզիկ»ի «Քաջալեր անդամ»ներն են.-

●ԱՐԵՒՄՏԵՍՈՒՆ ՄԻԱՅԵԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՆԵՐԸ ՉԱՐԺԻ Կալեան, Վարանդ Մելքոնեան, Հ.Մ.Ը.Մ.ի վերերան ֆութպոլիսոներ, Արեւմտեան Մ. Նահանգներու Ազգային Սոազնորդարան, Ժիրայր Սարգսիսեան, Ալպէր Շահինեան, Օրէյնա Քառունթիի «Մարդարապատ» մասնաճիւղ, Պրրպէնքի «Միփան» մասնաճիւղ, Ֆրեկնոյի «Սասուն» մասնաճիւղ, Լա Քրեսենթայի «Շանթ» մասնաճիւղ, Լու Անձելըսի մասնաճիւղ, Փաստիխնայի «Ազատամարտ» մասնաճիւղ, Սան Ֆրանսիլքոյի մասնաճիւղ, Սանրա Գլարայի «Անի» մասնաճիւղ, Կլէնտէյլի «Արարատ» մասնաճիւղ, Ինլընտ Էմփալրի «Արագ» մասնաճիւղ, Վէլիի «Մասիս» մասնաճիւղ, Վաչէ Սողոմոննեան, Վիգէն Արէլեան, Յարութ Մատէնեան, Էնտի Անտոնեան, Վահագ Թովմասեան, Սաութ Պէյի «Արագած» մասնաճիւղ, Ճօ Մամուէլեան, Վարդգէս Ալա-

հայտոյեան, Վարդգէս Արապեան, Գէորգ Ալթունեան, Գօգօ Պալեան, Արօ Սաղտրձեան, Վահէ Թաշճեան, Դաւիթ եւ Տաճատ Երէցեաններ, Մի ուն, Հ.Յ.Դ. «Արմէն Գարօ» կոմիտէ, Վիգէն Դաւիթեան, Սագօ Կարապետեան, Խաչիկ Հաւաթեան, Կարպիս Հինտոյեան, Արմանտ Քիլիճեան, Էմիլ Մաղաքեան, Վահէ Մանուշակեան, Գօգօ Մկրեան, Վարուժ Միրզայեան, Մոնթեպելոյի մասնաճիւղ, Ուոլնաթ Քրիքի «Կարս» մասնաճիւղ, Կարպիս Էօլմէսէքեան, Սագօ Թաթիկեան, Վիգէն Եղիբեմեան եւ Յարութ Մարաշլեան:

●ԱՐԵՒԵԼԵՍՈՒՆ ՄԻԱՅԵԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ Վահրամ Դանիկեան, Ռոստոն Ճէվահիրձեան, Զարեհ Յարութիւնեան, Զարեհ Գարակիլիկեան, Ժագ Քէշշէան, Մաֆֆի Տօնապետեան, Մարսէլ Գարեան, Վարդգէս Թոքարլեան, Յակոր Թոքարլեան, Վազգէն Լախոյեան, Պետո եւ Սիրան Տէր Պէտրոսեաններ, Պետիկ Տէր Վարդանեան, Արա Պարտումեան, Կարպիս Պարտումեան, Ռազմիկ Փանոսեան, Թորոս Ոսպիկեան, Պոսթընի մասնաճիւղ եւ Կէրի Յովակիմեան:

●ԳԱՆԱՑԱՅԵՆ Կարապետ և Թոփմանեան:
●ՅՈՐԴԱՆԱԵՆ Ճորճ Տաքէսեան:

ԽԱՉԲԱՌ ԹԻՒ 148


ԺԱՄԱՆՅԱՑ

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ


- Հոլանտայի ֆութպոլիս ազգային հաւաքականին խմբապետը:
- Իրանեան լրատու գործակալութիւն - Գաւագան:
- Տրէ - Թթու հոյզով պտուռ:
- Հայաստանի վարչական շրջանային կեդրուններէն - Ֆրանսական քաղաք:
- Թաց, խոնաւ - Դաժան:
- Անձնական գերանուն - Հանրակառքին մէջ կը գտնուի - Զայնանիշ:
- Ստացական ածական - Ճանկէ անցընել:
- Շատ տաք - Մանչուկ:
- Զօրաւոր - Պէյրութի արեւմտեան թաղամասերէն:
- Հօտի առաջնորդ այծ - Դրսեցի:
- Ցուցական ածական - Իտալական Ֆիորենթինա խումբին յոյն ֆութպոլիսար:
- Փոքրացնող մասնիկ - Հեղոյս - Վլատիմիր Ուլիանով:
- Հինուու սիրոյ աստուածը - Կրկնուած ձայնաւորներ - Արական օտար անուն - Ձայնանիշ:
- Կերակրութիւն - «Ֆորմիւլա 1»ի բրիտանացի մըրցավարորդ:
- Այրութենէն - Կենդանական սննդանիթ - Արօրի բռնասեղ - 21:
- Աւանդել, հրիտակել:
- Այրութենէն - Իրերայաջորդ տառեր - Կատաղի:
- Ցիրաւի, արդարեւ - Պարանոց:
- Միւս - Օդ - Մոնկոլ կրօնաւոր:
- Ուռնակ - Գինեմոլ - Կեղծ դէմք:

ՈՒՂՂԱՀԱՅԵԱՅ

- Պատքեթպոլի «Էն.Պի.Այ.» մրցաշարքին 1983ի ախոյեան խումբը - Տեղափոխուած գիրեր:
- Կրկնուած բաղաձայններ - Պահեցողութիւն - Արջամագիլ - Լաւ:
- Ընկերութեան մաս - Արգելական - Արական օտար անուն:
- Հայրորակ, կալաքարի բնածիատ - Գիտակցիլ - Աղամանդ:
- Արդիկեան երկիր:
- Թշուառ - Թենիսի ցուոմի մրցաշարքին 2004ի և 2005ի աղջկանց ախոյեանուգին:
- Անկատար - Եւրոպական ինքնաշարժի մակնիշ - Փացուած փոս:
- Դրկից տառեր - Ցուցական դերանուն (Հակ.) - Ճշմարիտ - Հաստատական պատասխան:
- Անհատ - Բայակերտ մասնիկ - Նարտ:
- Իգական օտար անուն - Միջօրէ - Իգական օտար անուն - Օնանի և Սելոմի եղբայրը:
- Նուաստ - Փրկութիւն - Քահանայի զգեստաւորումներէն:
- Փոցդ, հողագործի սանտր - Շնորհալի քալուածքով - Լեցուն:
- Սանդուխ - Լիբանանահայ միջ-դպրոցական մարզախաղեր:
- Ջրալոյժ նշայ - 2000ի Պղմապիականները հիւրընկալած քաղաքը - Այժմ:
- Ռոմի Շնայտըրի ֆիլմերէն - Զամբիկ - Սուտանի լիճերէն - Կուրծքի սլաքածեղ գարդասեղ:



ԹԻՒ 147 ԽԱՉԲԱՌԻՆ ԼՈՒԾՈՒՄԸ



Պատրաստեց՝ Տ.Մ. ԱՂԱԶԱՐԵԱՆ

ԵՂԵՐՆԻ ՆՈՒՐՈՒԱՅ՝ «ԿԱԶԵԼՈՒԹԵԱՆ ՊԱՏ» - ՏԵՐ ԶՈՒ

